




✓ very except -







ZEĞSUMABADUM

61

ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ



Նախկին ուսուցիչ, Հեղինակ.
Ազգ. վարժարանաց Կորպուս
քննիկ. Տեսուչ, Վարժարանատեսէր.
Տպարանատեսէր և Հրատարակիչ,
Խերագիր՝ Մադիկ, Գարուն և
Մեղմ Շաբաթաբերերու, Աշ-
խատսկից Օռաբերերու, Հանրա-
յին գործիչ։

ԶԵՂԾՈՒՄԱՊԱՏՈՒՄ



ԱՊՈՐԻՆԱԿԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԱՆԱԶԱՆ ԵՒ ԶԱՐՄԱՆԱԶԱՆ

ԳԱՅՅԱԿՂՈՒԹԻՒՆՔ ԳԱՅՅԱԿՂՈՒԹԵԱՆՑ

«Գողուրիւն և Աւազուկուրիւն»
կը պոռայ Սարգիս Խաներեան

İ S T A N B U L

Dizgi CARAKAYT B a s k i A Y D I N L K
Carakayt gazetesi neşriyatındandır

1950

281+6

2197

Փ-13

ԳԱԼԱԿԱՑՄԱՆ Հ. Պ.

ԶԵՂՅՈՒՄԱՎԱԾՈՒՄ

Սպառած.

որսակչ.	»	
«	»	
• Առ. Պ.	»	
»		
Տ. Պ. Պահպաղ.	»	
»		
Ալոյին.	»	
Դեղման. Ա.	»	
Հայր. Ռոբերտ.	»	
»		
Առաքածոյ.	»	
և վաճառակ. Զբշ.		
Տուժար. և		
		100
ը, Պահպաղ.	50	
Ն. »	50	
	50	
Բարք.	50	
գ. Ա., Տ. Պ.	50	
Բ. »	50	
Գ. »	60	
Գ. »	60	
» Ե. Զ. »	80	
		100
Երդութան	25	
բաշխ. հ. Վ. Վ. Վ.		
իւրեն.	100	
Բ. Ա. Վ.		

81.6
9-13

ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

281.6



Նախկին ուսուցիչ, Հեղինակ,
Ազգ. վարժարանաց Կրթական
Ընդհ. Տեսուչ, Վարժարանատեր,
Տպարանատեր և Հրատարակիչ,
Խմբագիր՝ Մադիկ, Գարուն և
Մեղու Շաբաթաբերքերու, Աջ-
խատակից Orapplerberm, Հանրա-
յին գործիչ.

ԶԵՂԾՈՒՄԱՊԱՏՈՒՄ



ԱՊՕՐԻՆԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԱՆԱԶԱՆ ԵՒ ԶԱՐՄԱՆԱԶԱՆ

ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆՔ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԵԱՆՑ


«Գողութիւն և Առաջակութիւն»

կը պոռայ Սարգիս Լուսերեան

A-
80428

Ի Ս Թ Ա Ն Պ Ո Ւ Լ, 1949 Դ Ե Կ Տ.

Տպագրութիւն «ՃԱՌԱԳԱՅԹ»



THE
BOSTONIAN,
OR, THE
AMERICAN
SPECTATOR.

AN INDEPENDENT JOURNAL,

FOR THE AMERICAN PEOPLE.

PRICE, ONE DOLLAR PER ANNUM.

ԲՐԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

«Զը յիշուիսի խնդիրը:—Ազգին դրամները ի՞նչ կ'ըլլան:— Խեղան Կոմիտաս վարդապետ:— «Ժամանակ» եւ «Եռ Լուր» դեմ առ դեմ 1927ին, իսկ հիմա՝, դաշնակցած:— Սուս խուլ եւ սուս խնդիր:— Պաշտամեան կտորը մեղրանուշ:— Այս Ազգը «պաշը պօղուգ» ե եղեր:— Եկեղեցապատկան գոյքերու աղան թաշան:— Զեղծում ու զեղծում:— Տեղապահին պատախանատուուրինները:— Դերերը և լեզուները ի՞նչպէս կը փոխուին:— Անողում, միանդամայն եւ անզուր: Ինչպէս հիմա, 1927ին ալ:— Շիշլի Գերեզմանատունը շահաստան:— Բարձրաշնորհ առավիախառութիւն:— Առու վերջը:— Քննադատութեան բարիքը:— Փատարան Սարգիս Էսմերեանի զայրոյրը:— Գործնական առաջարկներ:— Մեծարմէի Աւետարաններու բաղդը:— Փախաւսի ճամբայ:— Տեղապահը պէտք է դատարանի յանձնել:— Այո՛, գողութիւն եւ աւագակութիւն:— Զգայացունց յայտնութիւններ:— Ողջմբութեան յաղրանակը:— Տեղապահը կ'արգիլուի ժառողել:

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Հինգ տարի յետոյ վերջապէս հրապարակով խոստովանեցան Արսլանեանի տեղապահ ընտրութեան գաղանիքը:

«Ժամանակ»ի շնորհին մէջ տեղ տրամադրեր են կարգ մը կրօնաւորներու, որոնք երկու լրագրողներու հետ ժողով գումարելով, միաձայնութեամբ տեղապահ ընտրեր են Արսլանեանը:

8 Սեպտեմբեր թուակիր այս զբաւոր խոստովանութիւնը իր մէջ կը պարունակէ հնգամեայ անհախընթաց գէպքերուն բովանդակ բացատրութիւնը

ԱՐԻՒԹԱՊԱՏՈՒՄ,,

Ամենավստահելի աղբիւրէ կը տեղեկանանք թէ մա-
մուլի ռակ է և չուտով լոյս կը տեսնէ զգայացունց հա-
տոր մը՝ «Առիւծապատում» անունով։

Բովանդակութիւնը թէեւ առ այժմ գաղտնի կը
պահուի, բայց զրգին անունը պէտք եղածէն աւելի
պերճախոս կը թուի։

Զերմօրէն կը յանձնարարենք մեր ընթերցողներուն։
Հեղինակն է անվիճելի առիւծապէտ Տիար Յ., Գ. Փա-
լագաշեան, . . . : (Մարմարա) 1.7.949

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆԻ

“ԱՐԻՒԹԱՊԱՏՈՒՄ,, Ը

Կ'ՈՒԶԵ՞Ք լիակատար գաղտփար կազմել Արսլանեա-
նական այլազան և զարմանազան, անթիւ, անհամար
ապօրինաւորութեանց, ինչպէս և եկեղեցականութեան
անվայել քինախնդրական անօրինակ արարքներու մա-
սին, որոնք եկեղեցական սրբանուէր կարգ ու աստիճա-
նին անհաջա են։

Կ'ՈՒԶԵ՞Ք գիտնալ նաև թէ, Արսլանեանական մե-
նատիրութիւնը նիւթական ի՞նչ ահաւոր կորուստներու
ընթարկած է Ազգային տնտեսութիւնը։

Կ'ՈՒԶԵ՞Ք գիտնալ զերջապէս թէ, ի՞նչպէս սակաւա-
թիւ մանկաւիկներ բան գործ ըրած են ամէն օր մէկ
մէկ սուտ դարբնելու, արեւու լոյսին պէս պայծառ
ջմարտութիւնները ծածկելու և ժագովուրդը շփոթեցը-
նելու չար դիտումով։

ԿԱՐԴԱՑԵ՞Ք Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆԻ հրատարակած պատ-
կերազարդ ԱՌԻԽԾԱՊԱՏՈՒՄԸ, և լի ու լի լուսաբանուե-
ցէք։

(Մարմարա)

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Մեր «Առիւծապատում»ով ըբինք Արսլանեանական
անօրինակ ապօրինութեանց թուումն մասանցը:

Փաստացի վկայութիւններէ, որոնց մեծ մասը քա-
ղուած են «Ժամանակ» օրաթերթի երբեմնի հրատարակու-
թիւններէն, այն «Ժամանակ»ի որ այսօր ջերմ Տեղապա-
հական եղած է հրաշխւք իմն, փոխելով դաւանանք եւ
լեզու, խեղաթիւրելով իրականութիւնները և ցեխ ար-
ձակելով անոնց դէմ որոնք լծուած են Ազգի և եկեղեց-
ւոյ ոտնակոխուած իրաւունքները պաշտպանելու արդար
և նուիրական դատին, ժողովուրդը եւ գիտակից կղերը,
իրաւամբ վրդովուած, կը բողոքեն տեղապահական անօրի-
նակ մենաարիրութեան դէմ եւ բնականոն վիճակի վերա-
դարձը կը պահանջնեն, ընտրութիւնովը Պատրիարքի եւ
վերակազմութիւնովը հակակչուիչ մարմիններու:

Խօսքը չենք ըներ «Նոր Լուր»ին, որ իր գոյութեան
երկարատեւ շրջանին մէջ, երբեք չէ պաշտպանած որ և է
արդար դատ. ընդհակառակն իրեն սկզբունք եւ ուղղու-
թիւն ըրած է յսոք արարքներու պաշտպանութիւնը եւ
այս կերպով աշխատած է վնասել հանրային շահերունու
Ուրիշ խնդիրոր վերջի վերջոյ ինքը վնասուած է եւ հիմա
եղած է ողորմութեան կարօտ եռօրեայ անարժէք թեր-
թուկ մը, զոր վահան Թօսիկեան ինքը կը գրէ եւ ինքը
կը կարգայ, մէկ քանի օրինակներ ալ անձամբ մատու-
ցանելով իրեւ թէ բաժանորդներու, որոնք կը գնեն
ակամայ, ողորմութիւն տալու պէս:

Ահաւասիկ երկու թերթեր, «Ժամանակ» և «Նոր Լուր»,
որոնք բան գործ ըրած են մրուաելու ձերմակ թուղթը,
պաշտպանելու համար Տեղապահական ամենօրեայ օրինա-
զանցութիւններն ու քինախնդրական արարքները:

Այսպէս, համբերութեան բաժակը լեցուած է ժողո-
վուրդին, որ լեզու ելած է վերջապէս և կը պահանջէ
մենաատիրութեան բարձում, Պատրիարքի և Վարչական
ու Հակակչուիչ Մարմիններու, ինչպէս թաղային Մատա-

կարար Մարմիններու ընտրութիւն, հետեւաբար և բնականոն վիճակի վերահաստատումն:

Վէրքը բացուած է արդէն: Բայց կ'ուզենք աւելի խորացնել այդ վէրքը, նորանոր յայտնութիւններով և վաւերական վկայութիւններով, որպէսզի ամէնէն կարձափեսներն իսկ կարենան թափանցել իրականութիւններուն, և օթափունին:

Ահա՝ այս նպատակով կը հրատարակենք ներկայ «Զեղծումապատում»ը որ Բ. Շարքն է «Առիւծապատում»ին, և եթէ պէտք ըլլայ, պատրաստ ենք հրատարակելու նորանոր Շարքեր ևս, ցորչափ Առիւծին բերանը եղող թերթեր կը շարունակեն պաշտպանիանոր պարսաւելի ապօրէն արարքները:



ՍԱՐԳԻՍ ԵՊԻՍԿ. ՏԵՐ-ՍԱՐԳԻՍԵԱՆ

ԱՐԻՒԹԱՊԱՏՈՒՄ,

Պղտիկ զրքոյկ մը հրատարակուեցաւ։ Պղտիկ ըստ
ժաւալին և էջերուն համար։ Ո՞վ կարդաց։ Բանի՝ հոգի
կարդաց։ Զեմ գիտեր։ Սակայն ամէն անոնք որ կարդա-
ցին և Առիւծապատումնը, կրեցին աթօմական ձնչում
իրենց սրտին մէջ, և ջարդ ու կոտորած։

Պղտիկ զրքոյկ մըն է ան արդարեւ, որ կը պատկերէ
մեր կրօնական—համայնքային տխուր իրականութեան
մէկ շրջանը, ուր այժմու Տեղապահնը և իր օրուայ վար-
չութիւնը եւս, կ'երեւին ամբաստանեալի աթոռին վրայ։

Նորահաս սերունդը շատ բան չի գիտեր, նոյնիսկ
մօտիկ անցեալի իրադարձութեանց մասին։ Մեղքը ի՞րն
է։ Ո՛չ ապահովաբար։ Տարեցներունն է։ Զեմ ուզեր
պրպտել։ Որովհետեւ եթէ մեր մտածումներու ոլաքը
այդ կողմ ուզգենք, պիտի հեռանանք մեր նպատակէն և
պիտի ընկղմինք այլապէս ցաւալի հարցերու մէջ։

Արդ, պէտք է չնորհակալ ըլլալ ծերունազարդ Պ.Յ.Գ.
Փալաղաշեանին, որ երիտասարդական կորովով մը մար-
տընչեցաւ Տեղապահական ներկայ անիշխանութեան դէմ
և այսօր, «Առիւծապատում» անուամբ զրքի մը մէջ,
պարզեց նաեւ անցեալի Տեղապահին անկանոնութիւնները։

Ապօրինութիւններ, 24 տեսակ ամբաստանութիւն-
ներ, որոնց մեղքը կը ծանրանայ, ըստ ատենին կազմը-
ւած Քննիչ Յանձնաժողովին սա եղբակացութեան թէ,
«օրուան Մոստիչեան Վարչութեան գործունէութիւնը
ազգային հիմնական օրէնքներուն բոլորովին հակառակ է
և հետեւաբար «պարսաւելիք», իսկ Տեղապահ Սրբազանին
նկատմամբ ամբաստանազրին մէջ ակնարկուած ինպիր-
ները դտած է «իրաւացի»։

Երբ անտուարկելի իրողութիւնը այս է, որուն, ինչպէս ըսինք, անծանօթ է անշուշտ, նորահաս սերունդը, անտարակոյս մեծագոյն մեղքը կ'իյնայ անոնց վզին, որոնք անդամ մը եւս «փորձուածը փորձելու յիմարութիւնը» գործեցին:

Այդ յիմար փորձը կատարողները, եթէ նոյնիսկ այսօր այնքան ուշ, ընդդիմագիրի դիրքին մէջ կը դանուին Տեղապահին հանդէպ, երբեք չեն քաւեր իրենցամեծ մեղքը», երբ երկրորդ անգամ Տեղապահի աթոռը կը բազմեցնեն հայ եկեղեցւոյ եպիսկոպոս մը, որ բազմահազար ոսկիներու վնաս կը պատճառէ համայնքին եւ ժողովուրդին:

Ճիշդն ըսելով, ձանձրացանք այլևս մեր գժգոհանքը յայտնաբերելու Տեղապահի մը անկանոն, անհակակցիոն տխուր գործունէութեան դէմ: Սակայն «Առիւծապատում»ի ընթերցումը մեղ մղեց հետեւեալ խորհրդածութեանց, երբ մանաւանդ սկսած է թաղ. Խորհուրդներու վերակազմութիւնը:

Զգոյշ պէտք է ըլլալ, երբ ամէն անդամ հանրային հարց մըն է խնդրոյ առարկայ, գործի գլուխ բերելու այնպիսի մարդիկ, որոնք հանրային գործունէութեան մէջ կը միրճաւին պարզապէս շահագործելու համար աղգին սնտուկը:

Պէտք է աններող ըլլալ այնպիսի մարդոց դէմ, որոնց ամենապղտիկ մէկ զեղծումը յայտնի կը դառնայ շուրջիններուն: Այս պարագային երբեք չքմեղանք չընդունիլ և իսկոյն վտարել զայն հանրային գործունէութենէ, որպէսզի ան այս կերպով գտնէ իր արդար պատիժը: Որպէս զի չկրինէ իր մեղքերը:

Որովհետեւ, երէկի անարժան քահանան վազուան մնասակար Տեղապահը կրնայ ըլլալ:

Որովհետեւ, երէկի թաղ. մարմնի անդամ մը վաղան թաղականութեան պորտաբոյծը կրնայ ըլլալ:

Երիտասարդութիւնը մանաւանդ, պէտք է աչալուրջ հսկէ և իր շարքերէն վտարէ զեղծարար ոգիով սնած ու թրծուած ո և է անհպատ, որովհետեւ, այսօր իր ծոցին մէջ ապաստան դտնող այդպիսի մէկը, վաղը մեծագոյն չարիքը կրնայ գործել եւ մինչեւ քայքայումի տանիլ ամենէն գեղեցիկ գործերը եւ այլասերել՝ ամենէն գեղեցիկ գաղափարները:

Որովհետեւ, այսպիսիները գաղափարը կը ծախեն, հաւաքելու համար պարզամիտ մարդոց լումաները եւ իւրացնելու համար ազքատին ու չքաւորին տրուած նպաստը:

Պէտք է ամէն ոք կարդա՛յ «Առիւծապատում»ը:

Մանաւանդ անոնք որ կը փափաքին հանրային ծառ ուայութեան դնել իրենց անձը:

(Ճառագայթ)

Խ. ԱՄԻՐԵԱՆ

2 Հոկտեմբեր 1949

ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ի՞նչո՞ւ Կ'ԱՆԱՐԳՈՒԻՆ

ԵՒ ԱՆԱՐԳՈՂՆՆԵՐԸ Ի՞նչո՞ւ Կը ՊԱՇՏՈԱՆՈՒԻՆ

Վերջերս միջադէպ մը պատահեցաւ Կէտիկ Փաշոյի
Ա, Յովհ. եկեղեցին մէջ, կիրակի օր մը:

«Մարմարա»ի բեմէն օր առաջ յայտարարած էի
թէ, այդ կիւրակէ պիտի դամ և «չը յիշուի» պիտի պո-
ռամ, երբ պատարագիչ վարպապետը Յրբազան Հայրա-
պետաներու կարգին՝ յիշատակէ նաև հազարումէկ մեղքե-
րով ամբաստանուած և Ընդհ. Ժողովոյ պարսաւանքի
քուէովը շքաւորուած մեղաւորի մը անունը. աններելի
սրբազգութիւն մը, որուն դէմ իրենց գերեզմաններէն
կը վերցնեն իրենց գլուխները և արդար բողոքի ձայն կը
բարձրացնեն Սուրբեր և նոյն ատեն Սրբազան Հայրա-
պետաներ:

Եւ նոյն օրը Ֆէրիզիւզէն կանուխէն զացի Կէտիկ
Փաշա, ո՛չ թէ ուրիշներէ թելազրուած, ինչպէս գրած էր
ապօրինաւորութեանց պաշտպան թերթ մը, այլ ներքին
մզումով, համոզումով:

Բանկալէն մոմ առի եւ տաճար պիտի մտնէի, երբ
Խորհրդարանէն երկու անձ զուրս խոյացան և զիս ներս
հրաւիրեցին: Կեցէ՛ք, ըսի, մոմս վառեմ, Հայր մեր մը
ըսեմ, վերջը կուգամ:

Այնպէս ալ ըրի: Հոն նստած էր Խոսրով Վարդապետ,
Պատարագի համար զգեստաւորուած: Կային նաեւ ուրիշ
ներ, Մատակարար Մարմնոյ անդամներէն եւ Յանձնա-
խումբերէն:

Վարդապետը, ինքզինքը Սամաթիա, «վէսիքայով հացի բաշխումին սեղանին առջեւ կարծելով, (ո՞ր առեն, տակաւին աշխարհական, նոյն թաղին չայ-Կաթոլիկ եկեղեցւոյն կը ծառայէր և վէսիքայով հացի բաշխման պաշտօնեայ ըլլալով, շատ մը Հայ ընտանիքներ առանց հացի ձղած և անոնց բաժինը սուզ գիներով ծախած և շահած դրամով տուն գնած էր), և խօսքն ինձ ուղղելով, ըստւ բարկաճայթ.

—Տեղապահին անուան յիշատակութիւնը պիտի խափանէք հղեր:

—Այս՝, պետի խափանեմ:

Այս անգամ, վարդապետը, բոլորովին ջղայնանալով, ձեռքի վարդապետական գաւազանը հասակն ի վեր բարձրացուց եւ գոչեց,

—Կ'արգիլեմ:

—Քեզի մտիկ չեմ կրնար ընել:

Եւ վարդապետը, այդ ջղագրգիռ կերպարանքով դուրս խոյացաւ Խորհրդարանէն, և դէպ ի տաճար ուղղուեցաւ, Ա. Պատարագ մատուցանելու:

Ես ալ զուրս ելայ եւ տաճար պետի մտնէի, երբ Խորհրդարանէն ետեւէս հասան քանի մը հոգի եւ ճամբաս կտրեցին, դարձեալ ներս հրաւիրելով զիս: Բայց անոնցմէ մին, ինձ անծանօթ մը, որ Տէրէպէկեան է եղեր մականունով, զիս Տէրէպէկներէ վախցող մը կարծելով, սկսաւ սպառնալիքներ ըննլ ինձ:

—Բուեկին ոտքդ կը կոտրեմ. երկու ոտքով եկար, մէկ ոտքով կ'երթաս, կը պոռար:

—Զիս եկեղեցի մտնելէ արգիլող մարդ տակաւին աշխարհ չէ եկած, պոռացի ես ալ:

Զայնս լսուեր է ներսէն, տաճարէն, ուրկէ քանի մը երիտասարդներ դուրս ելան և բոլորաձև շարուեցան Տէրէպէկեանի դիմաց, եւ ըսին սպառնալից.

—Մենք Փալագաշեանի համար հոս եկած ենք ալսօր: Նոյն պահուն, Խորհրդարանին մարդիկը վրայ հասան

և զիս դարձեալ ներս առին։ Ներս մտաւ նաեւ Տէրէպէկա-
եան ու կրկնեց իր սպառնալիքները։

—ինծի Տէրէպէկեան կ'ըսեն, Ակնցի, վաճառական, եւ-
մարդուն ոտքը կը կոտրեմ։ Երկու ոտքով եկար, մէկ
ոտքով կ'երթաս։

—ինծի ալ կ'ըսեն Փալագաչեան, Սամաթիացի։ Քեզի-
պէս ոտք կոտրողներ ես շտա եմ տեսնը։

Եւ նորէն ոտքի կ'ելնեմ, տաճար մտնելու եւ «չը-
յիշուի» պոռալու հաստատ մտագրութեամբ։

Նորէն վրաս կուգան և կը խնդրեն «ը քիչ մըն ալ
նստիմ։ Կը նստիմ։

Այս անգամ կը փոխուի ուղմավարութիւնը։

Ոտքս կոտրել սպառնացող Տէրէպէկեան կը սկսի աղա-
չել, պաղատիլ, որպէս զի այս «չը յիշուի»ի ցոյցը այսօր
տեղի չունենայ, ուրիշ պատեհ առիթի յիտաձգուի։ Պատ-
ճա՞ռ։ Որովհետեւ եկեղեցիին տարեկոն մտավզորհնու-
թեան օրն է եղեր։ Այս առիթէն կարելի եղած առա-
ւելութեամբ օդառուելու և եկեղեցիին ու վարժարանին
տարեկան ծախսքերը գոյացնելու համար ամիսէ մը ի վեր
չարաչար աշխատեր և պատրաստութիւններ տեսեր են
եղեր, և ճիշդ այդ օրը, եթէ եկեղեցիին մէջ տակնուվը-
րայութիւն մը ելնէ, ժողովուրդը պիտի ցրուի, իրենց
աշխատութիւններն ի դերեւ պիտի ելնեն. և եկեղեցին
ու դպրոցը մեծապէս պիտի տուժեն։ Նոյնը կը հաստա-
տեն հոն ներկայ եղող ուրիշներ ալ։

Այս պարզ բացատրութիւնը փոխեց տրամադրու-
թիւնս, և ըսի։

—ինչո՞ւ ասիկա առաջին վայրկեանէն չըսիք ինծի և
սպառնալիքներով զիս վախցնել ուզեցիք։ Ես սպառնալի-
քէ վախցող մա՞րդ էի։ Ինչ և իցէ, քանի որ մտահոգուած
էք թէ այս ցոյցին պատճառաւ եկեղեցին եւ դպրոցը
զգալի կերպով պիտի վնասուին նիւթապէս, և ես ալ չեմ
ուզեր որ ես ինքս տեղի տուած ըլլամ այդ անհաճոյ կա-
ցութեան, ահաւասիկ կը յայտարեմ թէ այս օրուան-

համար կը յետաձգեմ այս հակատեղապահական ցոյցը։
Եւ որպէս զի ապահով ըլլաք թէ, վերջին վայրկեանին
որոշումս չպիտի փոխեմ, ահաւասիկ հոս պիտի նստիմ
մինչեւ որ յիշատակութիւնը ըլլայ վերջանայ։

Եւ այնպէս ալ ըրի։ Եւ Խոսրով վրդ, կատարեց յիշատակութիւնը։

Ահա՛ թէ ի՞նչպէս յուղումնալի օր մը անցուցին Կէտիկ փաշայի հյեղեցիին հովանիին տակ գործող մատակարարական, կրթական եւ բարեսիրական մարմիններու բարեջան եւ անձնուէր անդամները։

Յաւարա եկեղեցական արտօղութեանց, զիս առաջնորդեցին վարժարանին ընդարձակ սեղանատունը, ուր արդէն տեղ գրաւած էին բազմաթիւ հրաւիրեալներ։ Եղան բանախօսութիւններ, կարդացուեցան տեղեկագրեր, և մանաւանդ եղան լիտապատ նուիրատուութիւններ, որոնցմով զոյցաւ կլորիկ գումար մը։ Տեսարանը քաջալերիչ էր, եւ ես, եւս առաւել իրաւունք տուի անոնց որոնք կ'առաջարկէին որ յետաձգուի ոչը յիշուի»ի ցոյցը։

Եւ տարօրինակ բան, քահանաներէն Տէր Գուրգէն, անսպասելիօրէն ոտքի կանգնեցաւ եւ ըսաւ։

—Եկեղեցականներուն համար կ'ըսեն թէ առնելը միայն գիտեն, իսկ տալը բնաւ չեն գիտեր, (Տէր հայրը զիս կ'ակնարկէր, քանի որ նոյնը գրած էի «Մարմարացի մէջ օրեր առաջ»)։ ահաւասիկ այս զաղափարը ջրելու համար իմ պրպանէս տասը ոսկի կուտամ։

Եւ իրաւ ալ գրպանէն հանեց եւ ցնծաց տասը ոսկին ամենայն վհհաձնութեամբ։

Նոյն յայտարարութիւնը ըրաւ եւ նոյնչափ գումար մը վճարեց նաև Տէր Դաւիթ։

Ի վերջոյ ոտքի կանգնեցաւ Խոսրով Վրդ, եւ քահանաներէն վար չմնալու համար հանդիսաւորապէս յայտարարեց թէ ինքն ալ կը նուիրէ տասը ոսկի։ Բայց թէ գրամ տուաւ թէ ոչ, այդ կէտը վրիպեցաւ ուշագրութենէս։ Երեքին ալ ըրածը մեծ հերոսութիւն արդարեւ։

Ահա՝ փաստ մ'ալ քննադատութեանց օգտակարութեան։ Քահանաներու եւ վարդապետներու քուակներն այլ կը բացուին վերջապէս, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ամէն։

Ի վերջոյ չմսոնանք կարեւոր պարագայ մը։ Առյն հանդիսաւոր օրով, երբ մանաւանդ կանխաւ ծանուցուած էր թէ Տեղապահին անուան յիշատակութիւնը պիտի արագիլուի, իր բացակայութեամբ կը փայլէր թաղին գործիչներուն մէջ ամէնէն կարկառուն մէկ դէմքը, ծանօթ գեղագործ Տիար Վահրամ Ասատուրեան, եւ պարոն մընալ ուրիշ պարոնի մը կը հրամայէր. — Գնա՞ Ասատուրեան գեղարանէն Ոստիկանատուն թէլէֆօն ըրէ։ Խեղճ տղա՛յ, կարծեց այս կերպով վախցնել զիս։

* * *

Հիմա անցնինք բուն խնդրոյն։

Տեղապահին անուան յիշատակութիւնը Պատարագի պահուն, օրինա՞որ էր. Հայաստանեաց Եկեղեցւոյ Ոգիին կանոններուն և Աւանդութիւններուն համապատասխան է։

Բացարձակապէս ո՛չ։ Պարզ սրբապղծութիւն է։

Եկեղեցին ո՞րոնց անունները կը յիշատակէ Սուրբ անժան Պատարագի մէջ։

Կարդանք. «Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց և ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ուղղափառ սարկաւագաց և ամենայն սրբոց, եղիցի յիշատակ ի սուրբ Պատարագս, աղաչեմք։»

Շարունակե՞նք. Առաջնորդացն մերոց և առաջին լուսաւորչացն՝ Սրբոց Թաղէոսի և Բարթուղիմէոսի Առաքելոցն, և Գրիգորի Լուսաւորչին, Արիստակէսի, Վրդանէսի, Յուսկանն, Գրիգորիսի, Ներսիսի, Սահակայ, Դանիէլի և Խաղայ, Մեսրոպայ վարդապետին, Գրիգորի

Նարեկացւոյն և Ներսէսի Կլայեցւոյն, Յովհաննու Որոտանցւոյն, և Գրիգորի և Մովսէսի Տաթեւացեացն, և որոց Գրիգորիսեանց և Ներսիսեանց, հովուաց և հովուապետացն Հայաստանեաց, եղիցի յիշատակ ի Սուրբ Պատարագու»

Նաև, ի մէջ այլոց, «Սրբոց Ոսկեանց և Սուքիասեանց... Թագաւորաց հաւատացելոց՝ Սրբոց Արգարու, Կոստանդիանոսի, Տրդատայ և Թէոդոսի և ամենայն Սուրբ և բարեպաշտ թագաւորաց և աստուածաէր իշխանաց, եղիցի յիշատակ ի Սուրբ Պատարագու, աղաչեմք»

Ի վերջոյ, Պատարագիչը կր յիշէ օրուան Կաթողիկոսին և երուսաղիմայ ու Խօթանպուլի Պատրիարքներուն անունները, Խոկ երբ Պատրիարքը վախճանած է, անոր անուան յիշատակութիւնը կը չարունակուի, և ո՛չ երբեք Տեղապահինը:

Մինչեւ հիմա այսպէս եղած է և այսպէս պէտք է շարունակուի: Տեղապահը ի՞նչ իրաւունքով կ'ոտնակոխէ եկեղեցիին դարաւոր աւանդութիւնները, և ինքովինքը Սրբազն Հայրապետներուն կարգը դասելով, այդ Սուրբերուն անուններուն կցել կուտայ իր անունը:

Եւ մեր վարդապետներն ու մեր քահանաներն ալ կը հպատակին եկեղեցիին դարաւոր աւանդութիւններուն հակասող այլպիսի հրամանի մը, և խզնի կատարեալ հանգարտութեամբ Սրբոց կարգը կը դասեն եկեղեցական մը, որ իր այլազան և բազմազան ապօրինաւորութեանց համար Ազգ, Ընդհանուր Ժողովէն պարսաւանաց քուէով վարձատրուած էր, և իր այս երկրորդ Տեղապահութեան շրջանն ալ կը շարունակէ վարել քմահաճօրէն և զերծ ամէն հակաղիոէ, քաջալիքուելով կզերին ստորնաքարչ համակերպութենէն և ազգայնոց անտարբերութենէն:

Ի՞նչիս եկեղեցականներն են ատոնք, քանի որ չեն պահպաններ եկեղեցիին սրբազն աւանդութիւնները: Ասա՞նկ մէկը Սրբոց կարգը դասել և Պատարագի-

մէջ անունը յիշատակել, ասկէ մհծ սրբապղծութիւն կըք-
նա՞յ ըլլալ:

Եւ մհր արդիական վարդապետներն ու քահանաները
խղճի կատարեալ հանգարտութեամբ գործեցին այս ոճի-
քը եկեղեցին հանդէպ, և միամիտ ժողովուրդն ալ ան-
դիտակցօրէն կլլեց այդ թունաւոր հանգստապատառը:

Եւ ամէնէ ցաւալին, այս սրբապղծութիւնը տրդա-
րացնող և եկեղեցական աւանդութիւններուն համաձայն
գտնող պիղծ գրիչներու ելոյթն է ներկայիս:

Իսկ թէ ի՞նչ եղաւ Կէտիկ փաշայի եկեղեցին մէջ
տեղի ունենալիք «չը յիշուի»ի ցոյցին տեղի չունենա-
լուն հետեւանքը, այն եղաւ որ «չը յիշուի»ի գաղափա-
րը տարածուեցաւ ժողովուրդին մէջ, որ արդիլեց Տեղա-
պահի անուան ապօրէն յիշատակութիւնը, թէեւ քանի
մը անտրժան քահանաներ (չըսկմ լահանայներ) յամա-
ռեցան չը յիշատակել մեռնող Պատրիարքին անունը՝ ըստ
օրինի: Բարեպաշտ ժողովուրդը սակայն գաած է միջոցը
պատժելու այս ապերասանները, անոնց երեսին փակելով
իրենց տան գոնները:

Տէրը գրկէ Հայ Եկեղեցին չար ոգիներէ: Յ. Գ. Փ.

Այս խնդրոյ առթիւ, «Մարմարա»ի 12.10.1945 թի-
ւին մէջ գրած հնք հետեւել յօդուածը.

ԱՆՏԵՂԻ ՀԱՐՑՈՒՄ

«Մարմարա»է հատուած մը.

Տարբեր քաղաքի մը մէջ մհծ հրդեհ մը կայ եղեր,
թերթ մը իր երիտասարդ խմբագիրը կը զրկէ մանրա-
մասնութիւնները իմանալու համար:

Երիտասարդ լրագրողը կը մեկնի հրդեհին վայրը, կը
նայի, ահոելի բան, ամբողջ թաղ մը հրոյ ճարակ եղեր
է, անմիջապէս կը հեռագրէ իր փաթրօնին.

— Հասայ հրդեհին վայրը, ի՞նչ ընեմ:

Այս տեսակ հեռագրէ մը զարմացած փաթրօնը կը
պատասխանէ հեռագրով:

— Մէջը նետուէ:

ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Ատենէ մը ի վեր կարդ մը քահանաներ պատարագի ընթացքին օրինազանց ընթացքի մէջ կը դանուին՝ յիշատակութեան ընթացքին զանց առնելով յիշել հանգուցհալ նարոյեան Պատրիարքին անունը։

374 A 80428



Ռուբեն Սկիւերնեան

Այսպէս, վերջին անեամ Թօփափուլի Ա. Նիկողայոս Ակեղեցիին մէջ կատարուեցաւ թաղին բարերարներէն ողբ. Ռուբէն Սէմէրձեանի հոգեհանդիսաւը՝ նախագահութեամբ Մահակ Ծ. վրդ. Փափաղեանի։ Պատարագի ընթացքին թէե Արաւանեան անունը չէ յիշուած, բայց զանց առնուած է նաև հանգուցեալ Պատրիարքին անունը, ինչ որ օրինազանցութիւն մըն է։

Այս պարագան ընդհանուր գժգոհութեանց պատճառ հանդիսացած է, նկատելով որ մեր նորելուկ քահանաները կ'տնօգիտանան եկեղեցագիտական աւանդութիւնները եւ չեն գիտեր թէ պարտաւոր են վախճանեալ Պատրիարքին անունը յիշատակել մինչեւ նոր Պատրիարքին ընտրութիւն։

Պէտք կը պատեք տարրական այս դիտելիքները յիշեցնել մանաւանդ նորելութե և կաշոքով ձեռնադրուած անգիտակից քահանաներուն։ (Մարմար)

ԱՍՈՐ ՎԵՐՁԸ

Թերթերու հրատարակութիւններէն կը հասկցուի թէ Ազգ։ Պատրիարքաբանի պիւտնէի պատրաստութեան առաթիւ՝ զեղչուած է Տեղապահին ամսաթոշակը։

Կը կարծեմ թէ աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել թէ, ամսաթոշակին վրայ եղած քմահաճ յաւելումներն են զեղչուած և ո՞չ թէ, բուն ամսաթոշակը։

Ազգային շրջանակի մէջ, անիշխանական վիճակին ու քմահաճոյքն է որ կը տիրեն հիմաւ Ալիճակը անիշխանական է, երբ համարակառ մարմինը դադրած է գործելէ և համարասու գործադիր մարմինը ինքզինքը զերծ կը համարէ պատասխանատուութենէ։ Ամէն անդամ որ զէպաքերը, պարագաները այս վիճակին ենթարկած են ազգանահատութիւնը, ցաւալի է ըսել որ գործի զլուխ զըտնուողները ջանացած են անձնապէս օգտուիլ այդ վիճակին, կրցածնուն չափ, և ասիկա միայն կաղմած է իրենց մատանոգութեան ամբողջ առարկան։

Հիմա ալ նոյնն է վիճակը։ Տեղապահ մը ուզած ամսաթոշակը կ'որոշէ իրեն համար և կը ստանայ։ Օրէնքէ դուրս ամսականներ տասոր անոր կ'որոշուին և կը ստացուին, խղճի կատարեալ հանդարտութեամբ։ — Թէ ի՞նչ գումարներէ կը ստացուին, այդ ալ քննութեան արժանի տարբեր խնդիր մը։ — Համարասու մարմինը չեն գումարեր, այս շրջանը երկարելու համար։ Լրագրութունն ալ իր լուսութեամբ կը քաջալերէ զիրենք, և ազգը կը շարունակէ կողոպտուիլ։ Այսո՛, կողոպուած է, երբ մարդիկ, իրենց զիրքէն օգտուելով իրենք իրենց ամսականներ կը յատկացնեն և կը ստանան ազգին դրամէն, աս-

ուանց օրէնսդիր եւ համարական մարմինին որոշման և
հաւանութեան;

Պատրիարքարանի պիտածէն պատրաստող մարմինը
այս անգամ բարեհաճեր է ուշադրութիւն դարձնել Տե-
ղապահին ամսաթոշակին կցուած յաւելումներուն վրայ-
ե որոշեր է զեղչել զանոնք: Իր որոշումը պիտի յար-
գուի, քանի որ՝ ինչպէս ըսինք՝ անիշխանութեան չըր-
ջան մըն է որ կը բոլորէ և չկայ մարմին մը որ կարե-
նայ սանձ դնել սանձարձակութիւններու:

Հետաքրքիր է գիտնալ թէ, պիտածէ պատրաստող
մարմինը ուրիշ զեղծումներով ալ հետաքրքրուած է:

Իսկ թաղերու մէջ գործուած անկանոնութիւններուն
առաջքը ի՞նչպէս պիտի տանուի, երբ ձուկը գլխէն հո-
տած է արդէն, Ենթագրենք, օրինակի համար, թէ Ֆէրի
դիւզի թուզ, զարծերու մատակարարութեան մէջ ականո-
նութիւններ դործուին: Ո՞վ է կամ ո՞ր մարմինն է որ
պիտի կրնայ ի կարգ հրաւիրել Թաղ. Խորհուրդը: Տեղ.
Սրազա՞նը, որ քանի մը չաբաթը անգամ մը հոն կ'այցե-
լէ, գանձելու համար իրեն յատկացուած 45 ոսկի «պատ-
ուակալ քարոզիչ»ի ամսականը: Տնտես. Խորհուրդը, ո-
րուն անդամներէն մէկը նոյն Թաղ. Խորհուրդին գան-
ձապետն է է միանգամայն, ծայրագոյն ապօրինաւորու-
թիւն մը որ 64 տարիէ ի վեր առաջին անգամն է որ
աեղի կ'ունենայ, ինչպէս 64 տարիէ ի վեր առաջին ե-
րեսոյթն է Պատրիարքի մը կամ Տեղապահի մը՝ թաղա-
յին սնտուկներէ ամսական ստանալը, Պատրիարքարանի
սնտուկն իր առած ամսականէն զատ:

Զենք ուզեր աւելի երկարել մեր զիտողութիւննե-
րու շարքը և կը հարցնենք թէ վերջապէս ո՞ւր պիտի
յանգին այս անլուր ապօրինութիւնները: Ո՞ւրկէ սպա-
սենք այս հարցումին պատասխանը:

Ասոր վե՞րջը:

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՃԵԱՆ

ՀԱՏՈՒԱԾ ՄԸ

6 ՓԵՏՐ. 1925 Ի “ՄԱՐՄԱՐԱ,,Ի ՄԵԶ ՄԵՐ ԳՐԱԾ
ՄԷԿ ՅՈԴՈՒԱԾՔՆ ՀԱՏՈՒԱԾ ՄԸ

Վարչութիւնը (Մոստիչեան) վարկարեկուած է այլեւն հանրութեան աշքին, և անոր անգամներուն ու մանաւանդ առենապետին կը մնայ քիչ մը բանալ ազանջները, լսելու համար ամէն կողմէ բարձրացող գանգատները; Բարեկամներն իսկ լեզու ելած են, և ի՞նչ փաղաքչական բառերով . . . :

Վարչութիւնը եւ Տեղապահը ողիտի շարունակե՞ն արհամարհել հանրային կարծիքը, այն միամիտ հաւատագով թէ, մինչեւ վերջը կարելի է սահճարձակ գործել, տռանց պատասխանատուութեան ո եւ է վախի:

Եթէ իսկապէս «ազգ»ին շահն է որ առւն կուտայ իրենց քայլներուն, պէտք է ուրիմն տեսնեն իրենց շուրջի կացութիւնը, եւ պատճառ չգառնան գէպքերու գաճագիժման; Բարերն անգամ լեզու ելած են, բայց Տեղապահը եւ իր արբանեակները կը շարունակեն սուտ խենթ ձեւանոլ:

ԱՆՏԻՊ ՄՆԱՑԱԾ ՄԵԿ ՅՈԴՈՒԱԾՍ

ՏԵՂԱՊԱՀԱԿԱՆ ԱՆՁԳԱԾՈՒԹԻՒՆ

ԻՐ ԶԱՒԱԿԸ ՇՈՎԸ ՆԵՏՈՆ

~~ԿՐԵԼԱԿՈՐՈՅՄ ԱՆՕԹԻ ՀԱՅՈՒՅԻՆ~~

ԱՁԳԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ԻՆՉ Կ'ԸԼԼԱՆ

Մարզուս մաղերը ցցող լուրերէն էր «Ճամանակ»ի
մէջ հրատարակուած «Ազեխարչ Տեսաբան»ը:

Գում Գարու, Գաղթականներու կայանին մէջ բնա-
կող եւ իր ծերունիք ամուսնոյն երկարատեւ հիւանդու-
թեանը պատճառաւ յեաին ծայր թշուառութեան մատ-
նուած 30 աարեկան Տիկ. Աննա, զժուարաւ ճարած քա-
նի մը պատառ հացը իրեններուն բերանը գնելէն և ինքն
օրերով անօթի մնալէ յետոյ, իր հոգենատորին՝ մէկու-
կէս տարեկան անմեղունակ Հայկանուշին անօթութեան
ճիշերուն չը դիմանալով, և ուզելով անօթի մեռնելու
տանջանքը խնայել անոր, կը տանի ծովը կը նետէ զայն-
խելակորոյս:

Բարեբախտաբար մակուկավար մը տեսնելով գոր
ծուած ոնիրը, կը փութայ փրկել մանկիկը:

Հիմա, կարդացէ՛ք այս տողերը, և մի՛ դայրանաք
ստ մեր ազգային վարիչներուն դէմ: Այս աստիճան ան-

հոգութիւն, այս աստիճան անզգայութիւն եղած, տես-
նուած բան է: Տիկ. Աննա մասնաւոր խցիկի մը՝ մէկ
անկիւնը չէլոր իրեններով անօթի ծարաւ և անդեղ ու
անդարման կը տուայտի: Աչքէ հեռու ծածուկ աղբատներէն
չէ վերջապէս որ իր վիճակէն մարդ աեղեկութիւն չու-
նենայ: Տիկ. Աննա իր հիւանդով եւ իր մանկիկով ա-
նօթի մեռնելու կը պատապարտուի Աղդին մէկ տանը
մէջ, ամէնուն աչքին առջեւ, Պատրիարքարանի քթին
տակ. հաստատութիւն որուն անունով նպաստ կը ստաց-
ուի հանրութենէն:

Եթէ ազգին աղքատները անօթի պիտի մեռնին և մինչեւ
իսկ ոճիր գործելու պիտի մզուին, ի՞նչ կ'ըլլան ուրեմն
Ազգէն հաւաքուած նպաստները: Եւ ի՞նչ կ'ընէ Տեղ, «որ
ինքինքը գործի վրայ ցոյց աալու համար Հիւնդց ները,
որբանցները, զպրոցները, եկեղեցիները, կայանները,
կողո կը բանի, թաղէ թաղ, դիւղէ գիւղ օդ փոխելով,
ինքինքն հացկերոյթներու հրաւիրելով և ժամուց
գանձելով, և օրն օրին ալ ինքինքին ուշիամ կ'ընէ՝ իր
այցելութիւնները թերթերու մէջ հրատարակել տալով,
այո՛, ի՞նչ կ'ընէ այդ Տեղապահ ըսուածը, և ի՞նչ կ'արժէ
իր ներկայութիւնը ազգային գործերու գլուխը, երբ իր
աչքին առջեւ անօթութենէ մարդ կը մեռնի ԿԱՅԱՆՆԵ-
ՐՈՒ Մէջ, և անօթութեան հեաեւանօք ոճիր իսկ կը
գործուի, եւ ի՞նչ ոճիր. երեսնամեայ մայր մը՝ անօ-
թութեան տանջանքներէն փրկելու և անոր անօթի մեռ-
նիը իր աչքերով չը տեսնելու համար, խելակորոյս, ·
ծով կը նետէ իր հոգեհատորը:

ԿԱՅԱՆԻ Մէջ անօթի մեռնելու գատապարտուին
ծերունի հայր մը, կինը և զաւակը, այս ա՞լ պիտի լը-
ռէինք, Սրբա՛գան:

Ուրեմն ի՞նչ կ'ըլլան Ազգին գրամները: Մինչեւ հի-
մա հարիւր հազարներով հաւաքուած նպաստները ի՞նչ-
պէս մատակարարուած են եւ ի՞նչպէս կը մատակարա-

ուին, երբ անօթի մարդ կը մեռնի «Կայաններու մէջ», և մէկը չկայ այս վիճակով հետաքրքրուող:

Պատասխան կ'ուզենք, Սրբա՛զանց, արդարացուցէ՛ք ձեր գործունէութիւնը. համար եւ հաշիւ տուէ՛ք Ազգին Մի՛ ըսէք, մի՛ ըսել տաք թէ Տեղապահը օրէնքով բանի մը պատասխանատու չէ, Ամէն բանի առաջին պատասխանատուն գուք էք, քանի որ ոտքով գլխով ամէն բանի մէջն էք, և ամէն բան ձեր ուզած կերպով, ձեր ուզած անձերու ձեռքով կը կարգողը էք ու կարգադրեք կուտաք:

Դո՛ւք հացկերոյթներու կը ոլտաիք, խորտիկներու համագամներու մէջ կը յղփանաք, ասդին՝ կայաններու մէջ՝ անօթութենէ մարդ կը մեռնի... ի՞նչ զգացում և ի՞նչ խիզ:

Եւ վերջապէս ի՞նչ զգացում և ի՞նչ խիզ այն Ազգագին, որ տարիներէ ի վեր հաղար փորձերէ յիտոյ, տակաւին չի սթափիր և խելօքիկ կը կրէ չարաղէտ լուծը անսիրտ և անհոգի եկեղեցականներու և անոնց ո՛չ նըսուազ անսիրտ անհոգի արբանեակներուն և պաշտպաններուն:

Ի ՊԵՏՈՎԱՐՎԱՆԱՑ

«Աւետիս» թերթի 1925 Մարտ 16 թիւին մէջ երեցած յօդուած մը՝ որ լիուլի կը պատշաճիներկայ դէպքերուն.

Առշորացոյց մը աչքին, «հայ մամուլի վեթերան» մը ցուցադրութեան կը հանէ արտասահմանէն եկած հատուեկտոր նորիրատուութիւնները, ատոնցմով «ծառայական» գրութիւն մը շարադրելու համար Եւ տեսնելու է Տեսրկական և կորաքամակ կեցուածքը զոր բռնած է Տեսրկական

դապահ Արբաղանի ազգօղուտա՞ դործունէութեան հանդէպէ
Զենք կրնաբ հանդուրժել, որ վճարուածներ սմահ-
ուուկ ձեւերով շուկայ հանեն իրենց վարձու միտքերը,
արուեստական համակրութիւններ ստեղծելու համար
իշխանութեան մը շուրջը, որ պարզ շուք է և ուրիշ
ոչինչ։ Այս խնկարկութիւններն ու գովքերը դէմ են ազ-
գային իրական շահերուն, և մենք պարտք կը զգանք
պայքարիլ անոնց դէմ, ու դիմակազերծել վարձկան
գրիչները։ Պէտք է քրքրել վէրքերը, որպէսզի ընթերցող
հասարակութիւնը տեսնէ ամբողջ փառխառը, զոր կը փոր-
ձեն այնքան խարուսիկ ջնարակներով փայլեցնել,
աղգին աչքին ծածկելու համար իրականութիւնը։

Ազգ, իշխանութեան հեղինակութիւնը և Տեղապահ
Արբաղանի, բարւոք՞ դործունէութեան փաստը մէկ երկու
նուէրներու մէջ փնտռելու և ատիկա իբր վահան ցու-
ցադրելու աճպարարութիւնը, արդէն իսկ բաւարար փաստ
մըն է թէ այդ իշխանութիւնը ոչինչ ունի իր գոյութիւ-
նը արդարացնող։ Ի՞նչ պէտք կայ փառք և պաշտպանու-
թիւն մուրալու արտասահմանի աւանդական նուիրա-
տուութիւններէն, եթէ իսկապէս հոս՝ մեր ամենուս աչ-
քին առջեւ չկայ մէկ հատիկ աշխատանք, որ արդարա-
ցնէ ազգային մարմիններուն գոյութիւնը։ Վարձկան
փառաբանը չի՞ գիտեր թէ բարեսէր ազգայիններու նը-
ւէրները կապ չունին այս կամ այն եկեղեցականին հետ,
և միայն հանրային հաստատութիւններուն ուղղուած
են։ Փոխանակ խոշորացոյցով փաստեր հաւաքելու ար-
տասահմանէն, թող համարձակի Պոլսոյ մէջ ցուցընել մէտ
հատիկ գործ, ուր անձարակութիւնն ու կամայականու-
թիւնը մրցումի ելած չըլլան իրարու հետ։ Եթէ ձեր
մաշած գրիչները չեն կրնար արձանագրել այս տիսուր
իրողութիւնները, գոնէ պարկեցառութիւնը ունեցէք լը-
ռելու, և ձեր պատեանէն, ու ո՛չ թէ մամուլի էջերէն
«քանտիլլի թէմէննահներ» շոայլելու ձեր մեծաւորներուն։

ինչո՞ւ կը մոռնաք յիշել Մեծ Կղզիի գողոցի չենքը ։
որ այդ իշխանութեան «ազգօգուտ» գործունէութեան
չնորհիւ այսօր գատական միջոցաւ և չնչին փոխարժէ-
քով մը աճուրդի հանուած է, իրեն հետ աճուրդի հանես
լով նաև ձեր խնկարկած մարդոց հեղինակութիւնը, եթէ
իսկապէս այդ անունով բան մնացած է։ Ուր մնացին
Պալսալեան կտակի, կառաժի, Առանայի 4000 հնչուն
ոսկիի և տարագրելոց ապահովագիններու խնդիրները՝
երես կ'ուզէ քօղարկել ջանալու կամ ուրանալու համար
թաղականէ թաղական, հոգարածուէ հոգարածու, և
փոխադարձարար տիրող քէնն ու ոխը և այն արհամար-
հանքը զար այս մարմինները յատկապէս կը ցուցադրեն-
ազգային իշխանութեան զէմ։

Կարելի՞ է ծածկել Քաղ. Փողովի եւ Տեսուչ Խոր-
հուրդներու անկերպարան փոխ յարաբերութիւններէն-
ծնունդ առած անվստահութիւնը և Բարելոնեան շփոս-
թութիւնը որ ազգային կեանքն ու կազմակերպութիւն-
ը կազմարուծելու բնոյթ ունի։

Խօսքը չենք ըներ այն ապօրինի միջոցներուն, ու-
րոնք ձեռք առնուեցան, անհետեւանք ձգելու համար
պիւտնէի կազմութեան առթիւ Տնտես, Խորհուրդին ներ-
կայացուցած արդարացի դիտողութիւնները։

Եեւ կրնանք յարունակել այս թուումն մասանցը ։
բայց զանց կ'ընենք, որովհետեւ արդէն արար աշխարհի
ծանօթ են։ Միայն կը հարցնենք վարձկաններուն — ինս
չո՞ւ ականջները խցեր էք, և կ'անդիսանաք ազգ, իշ-
խանութեան և ի մասնաւորի Տեղապահ Սրբազանի գոր-
ծունէութեան շուրջ տիրող աննպաստ տպաւորութիւն-
ները, ինչո՞ւ կը վախնաք ճակատ առ ճակոտ գալէ իրա-
կանութեան հետ, ու աչքերը գոցած էք, չտեսնելու հա-
մար զայն, և կամ աւելի ճիշդը, կամաւոր կոյք դար-
ձիր էք։

Սակայն ամէն մարդ չունի ձեր նկատումները, և իր իսկական գոյնով կը տեսնէ մերկ իրականութիւնը: Խնկարկութիւններու ծուխը չի կրնար երկար տեսել, ու մանաւանդ վարագուրել աչքերը: Քիչէ գովարանական ներով անկարելի է խեղաթիւրել դէպքերը, եթէ նոյն բոկ զոյգ խոչորացոյցներ գործածէք:

ՆՈՐԵՆ [«]ՊԱՅԵ ՊՈԶՈՒՔ,,

«Նոր Լուր»ի խմբագիր Վահան Թօշիկեան. «պաշը պօզուք» մակդիրը փակցուցած էր Ազգին ճակտին: Մենք այս էջերուն մէջ՝ իրեւ Հայ՝ բողոքած էինք այդ անընուր նախատինքին և ծանր ամբաստանութեան դէմ, և սապէս վերջացուցած էինք. «Եւ արդէն ես Հիմ կրնար երեւակայել Հայ անհատ մը որ իր վրայ ընդունի այդ մակդիրը և «Նոր Լուր»ի դէմ բողոքող չըլլայ»:

Մինչ մենք կը սպասէինք որ Թօշիկեան փութայ յետո կոչում ընել, և ահա՝ «Նոր Լուր»ի Ապրիլ 5ի թուոյն մէջ ծաղրելու ալ կ'ելլէ ազգը, մեր բողոքը յիշելով, որով որպէս թէ ըսել ուզած ըլլանք. «Տէր ողորմահա՛, այդ տեսակ մակդիր մը կը վայլէ՞ միթէ մեզի որ այնքան «ափսիրլին»ի տէր ժողովուրդ մըն ենք»:

Սյո հեղնանքով, կը կրկնէ ազգին ըրած իր նախատինքը, և հաստատելու համար թէ արդարեւ այս ազգը «պաշը պօզուք» է, իբրեւ ապացոյց կը յիշէ, «Երիշ փաստ չի գտնելով — Յունաստանի մէջ Առաջնորդին եւ Վարչութեան դէմ եղած յարձակումը»:

Կը հարցնենք թէ Յունաստանի մէջ մէկ քանիներու գործած ո և է մէկ արարքը՝ Խոթանպուլի հայ ժողովուրդին՝ վարչութիւն պահանջելու խնդրոյն հետ. ի՞նչ առնչողթիւն ունի նաև ֆերի զիւղի խնդրոյն հետ ~~Ա~~,

«Եռուրիշ բան չէր, այլ թաղեցւոց կողմէ խաղաղ զիմում մը, կազմալուծուած Թաղ. Խորհրդոյ տեղ, օրինաւորապէս նոր Խորհրդոյ մը կազմութիւնն առաջարկելու համար, ինչ որ նոյն կազմալուծուալ խորհրդոյ Ատենապետն ալ ընդունեց և խոսացաւ Զատիկէն անմիջապէս յետոյ Քնտրող. ժողով կազմել եւ ձեռնարկել նոր Խորհրդոյ ընտրութեան։

Այս տկար և շատ տկար փաստերով պիտի հաստատէք այս ասգին «պաշը պօզուքք» ըլլալը։

Ի զուր են ձեր ջանքերը։ Մենք գարձեալ կը բողոքենք ձեր այդ զրպարտութեան և այդ նախատինքին դէմ և կը ցաւինք որ ազգին Յ զրուչներովը սնանող եւ ապրող թերթ մը չի խղգահարիր այդպիսի յոռի գոյներով ներկայացնել հայ ազգը ամէնուն առջեն։

Ապրիլ 1926 (Ժամանակ) Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՔԸ

ԵՒ ԳԱՍՊԱՐ ԶԵՐԱԶԻ ՊԱՐԱԳԱՆ

18 Օգոստոս 1926ի «Ժամանակ»ի մէջ կը գրեիմի հետեւեալ յօրուածը.

Աւշագրաւ էր «Ժամանակ»ի առջի օրուան թուոյն մէջ Դասպար էֆ. Զերազի պատկերին տակ երեւցած սահատուածը. Մերունի մտաւորակոն և ազդ. վաղեմի վաստակաւոր գործիչ Դասպար էֆ. Զերազ, որ յիմարանոցին մէջ անխնամ ձգուած էր և որ «Ժամանակ»ի բողոքին վրայ այժմ Հիւանդարան փօխազրուած է»։

Կը տեսնեն հիմա օրինաւոր եւ արդար քննադատութեան օգուտը անոնք որ կ'ուրանան տնոր բարերար դե-

բը, ուզելով յաւերժացնել ազգային շրջանակի մէջ ի գործ դրուած զեղծումներն ու ազօրինութիւնները:

Առանց «Ժամանակ»ի բողոքներուն, Գասպար Զերազ տակաւին ո՞չչափ ժամանակ արգելափակուած պիտի մը նար Յիմարանոցին մէջ և գուցէ հոն իսկ վերջացնէր իր կեանքը, հակառակ նոյն իսկ բժշկական տեղեկադրի, որ պատճառ մը չէր գտներ ծերունիին արգելափակուելուն:

Նկարագրով ո՞րքան ազգատ ըլլալու է մարդ, անզոննելու համար թերացումներու գէմ եղած արդար գիտողութիւնները, հակազել ջանալու համար բարի նպատակով մը մզուած օրինաւոր պայքարի մը:

Անկեղծ, արգար քննադատութիւնը բարիք միայն կ'արտադրէ, և մարդ առնուազն չարամիտ ըլլալու է ի բնէ՝ ուզելու համար արգելք ըլլայ այդ բարիքին:

Քննադատութիւնը յառաջիմութեան խթանն է Արուեստը, գրականութիւնը քննադատութիւններով կը զարգանան բարքերը քննադատութիւններով կ'ուղղուին Քննադատութեան հանդէպ, հանրային ծառայութեան մէջ գտնուող մարդիկ կը մզուին արթուն եւ պարտաճանաչ ըլլալու իրենց պաշտօնին կիրարկութեանը մէջ, աեղի չտալու համար հանրային վրդովումի Զափազնց անես րեսներն են միայն որ, զուրկ պատասխանատուութեան զգացումէ և արժանապատուութենէ, խուլ իը ձեւանան գիտողութիւններու հանդէպ, կ'արհամարհեն քննադատ տութիւնը և հասարակաց կարծիքը, և անվրդով եւ անսխրութիւնը կը շարունակին իրենց սխրագործութիւններն ու հանրավնաս գործունէութիւնը, իրենց պաշտօնին կառչած մնալու, և օր օրի աւելի պարաբանալու համար ամէն սառնութիւն յանձն առնելով:

Գառնանք այժմ Գասպար Զերազ էֆենտիին զոր յիմարանոցին մէջ պահելու պատճառ մը չկայ և կրնայ արշակութիւն:

Ճիշդ նոյն օրերը Տեղապահ Սըբազանը Հիւանդանոց կ'այցելէ և կը պատուիրէ Տնօրինին ծերունին չի հանել

յիմարանոցէն, մինչեւ որ ինքն այդ մասին հորկ եղած հրահանգը տայ: Եւ Տեղապահ Սրբազնին այս բացորոշ հրամանին վրայ, որուն կը հնազանդի Ծնօրէնը՝ հակառակ բժշկական տեղեկազրի, Գասպար Զերազ տակաւին երկու ամիս արգելափակուած կը մնայ յիմարանոցին մէջ, մինչեւ որ մենք վերջապէս ձայն կը բարձրացնենք:

Արդ, Տեղապահ Սրբազնը ի՞նչ իրաւունքով կը միջամտէ և խեղճ ծերունի մը ամիսներով արգելափակել կուտայ յիմարանոցի մը մէջ: Ասիկա օրինական պատասխանատուութեան չե՞նթարկեր զի՞նքը:

Տեղապահ Սրբազնը ինչո՞ւ անփոյթ գտնուեցաւ և չմիջամտեց, երբ Գասպար էֆ. Զերազ երկու տարիէ ի վեր իր միջնորդութեան կը գիմէր քանիցս, ընտանեկան համերաշխութիւն մը գոյացնելու համար, և հիմա, Զերազ էֆ. կնքպով մը Հիւանդանոց ձգուելէ յետոյ, խնդրոյն մէջ կը մտնէ և ամիսներով յիմարանոցին մէջ արգելափակել կուտայ անպաշտպան ծերուկը: Ի՞նչ պատասխան պիտի տայ, երբ Գասպար էֆ. տեղեկանայ խնդրոյն եւ բողոքէ:

Ազօրէն արարքներու պաշտպան և քննադատութեան թշնամի թերթերուն կարծիքն ի՞նչ է: Չի խօսին՞ք, չի գրե՞նք: Հաւասարապէս մեղապարտ են բոլոր այն թերթերը որոնք չարկքը կը քօղարկեն և կամ ուղղակի և անուղղակի միջոցներով կը պաշտպանեն զայն:

Ա՛լ հերիք է, բաժակը յորդեցաւ:

Այս յօդուածը գրուեցաւ Ս. Աստուածածնայ կիրակի առաւօտ, երբ Սրբազնը խղճի կատարեալ հանգարառութեամբ Ս. Պատարագ կը մատուցանէր Աստուծոյ խորանին առջեւ, ի ներկայութեան հաւատացելոց խորանը բազմութեան, և Բանին կենաց քարոզութեամբ կը միինթարէր բարեպաշտ ժողովուրդը...

ԲՈՂՈՔ ՄԸ

«Ժամանակ»ի 1926 հոկտ. 10ի թիւին մէջ կը կարգանք.

«Բաց նամակ Քաղաք, Ժողովին.

«Իր փափագինք գիտնալ թէ, ժողովդ ի՞նչու արդեօք նկատի չառաւ Տնտես. Խորհուրդի անդամներէն Տիաբ Աւետիս Սարաֆետնի պայքաստած և նոյն խորհուրդին կողմէ իւրացուած ամբաստանութիւնները նախորդ Քաղ. ժողովի. Ատենապետին, ինչպէս, նաև Տեղապահին դէմ, —մինչդեռ ժողովդ պարտաւոր էր անմիջապէս Խառն ժողովի նկատառման յանձնել ամբաստանագիրը, «որ պաշտօնական մարմինէ մը կը բխէր, և թոյլ չտալ որ այդքան ծանր ամբաստանութիւններու են թարկուած Տեղապահը նախադահէր Ընդհ. ժողովի նիստին:

Յերիզիոդի Թաղեցներ.»

ԴԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆՔ ԴԱՅԹԱԿՂՈՒԹԵԱՆՑ

«Ժամանակի 1926 հոկտ. 12. ԳՀ. օրուան թիւին մէջ ստորագրած ենք այս վերնագրով յօդուած մը որուն հետեւեալ մասը կ'արտասպահնք այս տեղ.

Տարօրնակութիւններու և զայթակղութիւններու լիմակտար շրջան մը եղաւ տեղապահական այս շրջանը: Օր նոր, զայթակղութիւն նոր:

Արդէն կար լոգարաններու 150 հազար ոսկւոյ զայթակղութիւնը:

Կար տարեկան 80 հազար ոսկի վարձք բերելու ընդունակ Թօքատիեանի շէնքին 18,000 ոսկւով լուիկ մնջիկ վարձու արուած ըլլալու զայթակղութիւնը:

Կար այդ ճղճիմ գումարով տասը տարուան պայմանագրութիւն կնքուած ըլլալու գայթակղութիւնը:

Կար կալուածոցի սնտուկէն փոխառութիւն տնօռւան տակ անհատի մը 13,000 ոսկի վճարուած ըլլալու գայթակղութիւնը:

Կար այդ 13,000 ոսկին իբր անգանձնելի պահանջք՝ տոմարներէն ջնջելու որոշման գայթակղութիւնը:

Կար կանգունը երկու ոսկիով ըլլալիք թոքատլեանի արագին ներկին համար կանգունը հինգ ոսկիով ծախք ցոյց տրուած ըլլալու գայթակղութիւնը:

Կար Ֆէրիդիւղի եկեղեցիին սնտուկէն իբր պատուակալ քարոզութեան վարձատրութիւն՝ Տեղապահին գանձած 4—500 ոսկիին գայթակղութիւնը:

Կար Անամակալութեան դրամէն հազարաւոր ոսկիներ անոր ասոր իբր նուեր բաշխուած ըլլալու գայթակղութիւնը:

Իսկ արդ, այս ամէնուն վրայ կ'աւելնայ, նոր կը լսուի, — զի չկայ ծածուկ բան մը որ վերջոյ չը յայտնուի, — այս՝ կ'աւելնայ մեծ գայթակղութիւնը եւստ Ազգային վագրֆներու ինարէներէն հաւաքուած 6000 ոսկին լորիկ մնջիկ կը գանձուի և կը պահուի, իսկ այդ գումարին իրաւատէրը եղող կրօնական և բարեգործական հաստատութիւնները մատակարարական անել կացութեան կը մատնուին, այս զրկումներու հետեւանոք:

Գ. 12 Հոկտ. 1926 1926 (Ժամանակ)

*

1926 Հոկտ. 14ի «Ժամանակէն».

Սաոյզ ազգիւրէ կը լսենք թէ, Տնտես. Խորհուդի անդամ Աւետիս էֆ. Սարաֆեանի պատրաստած և Տնտես. Խորհուրդի կողմէ իւրացուելով՝ Քաղ. Ժողովի նկատառման յանձնուած ծահօթ ամբաստանագիրը, որով նախորդ Քաղ. Ժողովին եւ Տեղապահին ապօրինութիւնները կը ժատնանշուէին, 15 օրէ իվեր Քաղ. Ժողովի սեղանին վըրայ հանուած չէ: Զենք հասկնար թէ ի՞նչու կը յապաղեցնեն այս խիստ կարեոր ինգիրին քննութիւնը:

(Անշուշտ անցուկը մոռցուկ ընել տալու համար 8. Գ. Փ.)

ԲԵՐԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ

ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՄԵԾԱՐՁԵՔ ԿԱԼՈՒԱԾԻ ՄԸ ԽՆԴՐՈԸ

ՏԵՂԱՊԱՀ Ա.ԷՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԽՆԴՐՈՒԻ

«Ծանօթ անձի մը կողմէ մեզ զրկուած է հետեւեալ գրութիւնը, զոր կը հրատարակենք նոյնութեամբ, վստահ ըլլալով թէ ազգ։ վերին մարմինը պիտի փութայ նկատի առնել և բացատրութիւն մը տալ հանրութեան։»

«Ժամանակին բարերար մը 0, Երբորդութիւն եկեղեցին 100000 ոսկիի կալուած մը կը կտակէ, որ ըստ հին օրէնքի պատուաւոր անձի մը անունին կը դարձուի։ Սյս վերջինը փախստական նկատուելով, կալուածը կը գրաւուի Լքեալ գոյքերու տնօրէնութենէն և 65,000 ոսկիի կը վաճառուի։ Կարեւոր անձեր այս կալուածը փրկել կ'առաջարկեն, պայմանաւ որ մեծ զումար մը տրուի իրենց իրրե աշխատութեան վարձք։ Սակայն սրտցաւ աղջային մը տեղեկանալով որ այդ կալուածը վերջին անգամ հրատարակուած լքեալ գոյքերու օրէնքին համաձայն 340 Օգոստ, 6էն շատ վերջ գրաւուած և վաճառուած է, կ'առաջարկէ չնչին փոխարինութիւնով աշխատիլ որ ետ տրուի կալուածը կամ անոր փոխարժէքը, ըստ տրամադրութեան օրէնքին։»

«Նոյն իսկ իր ծառայութեան համար ըլլալիք փոխարինութիւնն ալ գործին կարգադրութենէն վերջ սիօս ստանալու պայման կը գնէ։ Սակայն գործը մինչև հիմա կը ձգձգուի ու կարգադրութիւն մը չըլլար։ Սյս կարեւոր հարցն ալ Ազգին կը ներկայացնենք և պատասխանին կըսպասենք Տեղապահ Սրբազնէն։»

20 Հոկտ. 1926 (Ժամանակ)

Եւ մինք կը հարցնենք հիմա, վերջապէս ի՞նչ եղած է այս խնդիրը։

ԱՆԳՈՒԹՅ ԵՒ ԱՆՈՂՈՐԾ

«Ժամանակ»ի 1926 Հոկտ. 14ի թիւեն

Քառասուն տարիէ ի վեր իր Եկեղեցին հաւատարամօրէն ծառայող պատուական երէց մը՝ ծերունազարդ Տ. Պետրոս քահանան՝ այսօր ծայրայիշ թշուառութեան մը մատնուած և հանրային օժանդակութեան կարօտ մնացած է իր ընտանիքը ապրեցնելու համար։ Յաւալի է որ Տեղապահ Արքազանը, հակառակ բազմիցս իրեն եղած գիմումներուն, երեսի վրայ թողած է հեք քահանան, մինչդեռ կրնար ամսական նպաստ մը յատկացնել և չթողուլ որ անիկա խղճալի վիճակի մը մատնուի և իր ծեր ու անկարող վիճակին մէջ ստիպուի ամէն օր Պալքքը գերեզմանառունը երթաւ, մեռել օրհնելու և հացի դրամ մը ձարելու համար։

Ի՞նչո՞ւ ՔԱՂ. ԺՈՂՈՎՐ ՏԱԿՈՒԻՆ ՆԿԱՑԻ ԶԷ ԱՌԱՋ
ՏՆՏԵՍ. ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՆԴԱՄ ԱԻԵՑԻՄ էֆ. ԱՄԲԱՋԵԱՆԻ
ԱՄԲԱՋՏԱՆԱԳԻՐԻ

Ստոյգ ազրիւրէ կը լսենք թէ Տնտես. Խորհուրդի անդամ Սւետիս էֆ. Սարաֆեանի պատրաստած եւ Տըհատեսական Խորհրդոյ կողմէ իւրացուելով, Քաղ. Ժողովի նկատառմոն յանձնուած ծանօթ ամբաստանագիրը, որով նախորդ Քաղ. Ժողովին և Տեղապահին ապօրինութիւնները կը մատնանշուէին, 15 օրէ ի վեր Քաղ. Ժողովի ահղանին վրայ հանուած չէ։ Զենք հասկար թէ ինչո՞ւ կը յապաղեցնեն այս խիստ կարեւոր խնդրին քննութիւնը։

(«Ժամանակ» 14 Հոկտ. 1926)

ԵՅՈՒԹԻ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԳՈՅՔԵՐՈՒՄ ԽՆԴԻՐԸ

Ուրախ ևնք որ «Ժամանակ»ի ըրած յայտնութիւնն երը կ'սկսին շարժում մը յառաջ բերել Ազգ . Պատրիարքարանի մէջ, ուր հին մոսցուած խնդիրները կարգադրելու եւ պատասխանատուութենէ զերծ մնալու ճիգեր կ'ըլլան:

Ինչպէս յայտնի է, հոգելոյս Օհանեան Եպսկ.ի կողմէ էյուպի Ա. Աստուածածին եկեղեցիին կտուկուած թանկագին զմբուխտեայ քարով ընդելուզուած Ա. Յակոբայ Ա. ջին, հանգուցեալ Յարութիւն փաշա Տատեանի կողմէ իր թոռան՝ Փայլիկի հիւանդութենէ ապաքինած ըլլալուն առթիւ նոյն եկեղեցիին նուրիրած ճաճանչազարդ Ա. Խաչին, ինչպէս կարդ մը եկեղեցական անօթներու և զգեստներու քննութիւնը կը կատարուի Տնտես. Խորհուրդին կողմէ, որ Օհանստան Սրբազնի ժառանգորդ եղրօրորդին՝ Տիար Անտոն Օհանեանէ եւ այս վերջնոյն մօրեղբայրէն ծանօթ դերասան Տիար Գ. Զօպանեանէ երեք ամիս պայմանաժամ ուզած էր, լիակատար պատասխան մը կարենալ տալու համար:

Մինչդեռ Տնտես. Խորհուրդը այսպէս մէկ կողմէ քննութիւն կը կատարէ, կը լսենք թէ միւս կողմէ Պատարիարքարանը, կատարուած քննութիւնները կասեցնելու համար, էյուպի Թաղ. Խորհուրդին առաջարկած է անպարտագրի մը (իպրանամէ) փոխարէն ստանալ 70 ոսկի թղթադրամ, իրը փոխարէք վերոյիշեալ գոյքերուն: Թաղ. Խորհուրդը բացարձակապէս մերժած է ընդունիլ այս ապօքէն առաջարկը և կը պահանջէ եկեղեցիին վերաբերեալ գոյքերը, որոնք իրը աւանդ թողուած էին Պատրիարքարանի մօտ:

Կը գնահատենք Թաղ. Խորհուրդին այս կորովի ընթացքը և կը հարցնենք Տեղապահ Սրբազնին թէ՝

Ա. — Իրաւունք ունի՝ իր վերին հսկողութեան ներ-
քե իրը աւանդ ի պահ զբուած գոյքերը վաճառելու:

Բ. — Եթէ աւանդները ծախելու պէտք տեսաւ, ինչո՞ւ
անգամ մը չիրաւիրեց աւանդատուն, որ էյուպի Թաղ-
թորհուրդն էր, և անոր հաւանութիւնը չառաւ:

Գ. — Եթէ չուզեց այդ օրինական ընթացքին հետե-
ւիլ, ինչո՞ւ հրապարակացին աճուրդով չծախեց գոյքերը:

Դ. — Ինչո՞ւ այս տեսակ հաշուական պատասխանա-
տուութիւն հրաւիրող գործերը իրաւասու մարմինին
այսինքն Տնտես. Խորհուրդին բովէն չանցուց:

Ե. — Եւ ինչո՞ւ Ֆէրիգիւղի Թաղ. Խորհրդոյ ատենաւ
պեաին՝ այսինքն Պատրիարքարանի մէկ պաշտօնեան ե-
ղող համարատու անձի մը միջոցաւ ծախեց եկեղեցիի մը
ուր ինք քարոզչական պաշտօն կը վարէր, և ո՛չ թէ ա-
ւելի հարուստ եկեղեցիի մը, որպէսզի աւելի գումար մը
առնուէր:

Զ. — Տարիներ առաջ կատարուած վաճառումի մը
փոխարժէքը ինչո՞ւ մինչեւ հիմա պահեց և այժմ, եթէ
ինդիրը երեւան հանուեցաւ և Տնտես. Խորհուրդը քըն-
նութեան ձեռնարկած է, կ'աճապարէ չնչին դումարով
մը փակել ինդիրը:

Այս հարցումները հարկաւ ընդհ. Ժողովին կողմէ
պիտի ըլլան ն. Սրբազնութեան:

(28 Փետր. 1927, «Ժամանակ»)

ԿԸ ՎԱՅԵՇ ՏԵՂԱՄԱՆԻ ՄԸ

ՀԱԽԱՔՉՈՒԹԻՒՆԻՆ (ԹԱՀԱՐԱՐՈՒԹԻՒՆԻ) ԲԵԼ.

Կարգացէ՛ք, պինդ գլուխներ։ Անցեալ շաբաթ, Տեղ։
 Ս. ը տեսնելով որ Պեյզլուկ թաղ, Խորհուրդը Պատրիար-
 քարանի քանչէլէրի տուրքը չէ վճարած, փէշերը ժո-
 զուելով կը վաղէ կուգայ Պեյզլու։ Խորհրդարանը կը
 դանուէին թաղ, Խորհուրդի անդամներէն Պ. Քէչէնեան
 և քարտուղարը՝ Տեղ։ Ս. Հօր երախտաւորիալը՝ Պ.
 Հանէսեան։ Տեղ։ Ս. իր այցելութեան նպատակը սարդելէ
 վերջ, օգտուելով Տ. Քէչէնեանի հաճոյակատարութենէն
 և իր երախտաւորեալ Պ. Հանէսեանի պատրաստակամու-
 թենէն, առանց թաղ. Խորհրդոյ որոշումը առնելու, Տեղ։
 Ս. ին կը վճարեն քանչէլէրի տուրքը, զոր՝ իրեն յատուկ
 գրամ տանելու ձեւով՝ կը խլէ ու գրպանին խորերը տե-
 զաւորելէ վերջ, առանց ետին նայելու, կը մեկնի Խոր-
 հրդարանէն՝ պաթախնի մէկէ մը դանձում ընել յաջողած
 թահուլտարի մը գոհունակութեամբ։

«Տեղապահ Արբագանը կ'ըսէ թէ՝ Ատենապետը ըսած
 է որ վճարումը ըլլայ. մինչդեռ Ատենապետը այլպիսի
 քան մը չէր ըսած Տեղապահին։»

Ասոր ի՞նչ պիտի ըսէք, բթամիտ ոլինդ գլուխներ։
 Ճեր ազգային կեանքին տարկդրութեան մէջ տեսնուած՝
 է որ Տեղապահ մը բարապանի մը կամ զրամահաւաքի մը
 նման թաղ. Խորհրդարանները շրջի ու թահուլտարու-
 թիւն ընէ, համոզելով թաղ. Խորհրդոյ անդամները,
 որոնք՝ ըստ օրինի՝ իրաւունք չուիէին առանց թաղ.
 Խորհրդոյ որոշման վճարում ընելէ Լսեցի՞ք, յամտո
 պինդ գլուխներ, և մեր հոգեւոր պիտին վայլեցուցի՞ք
 թահուլտարութեան այս պաշտօնը։ Պատասխանեցէ՛ք,
 խնդրիմ։

Ի ՆԶ ՊԷՏՔ Է ԸՆԵԼ

— Նախ պէտք է Տօք. Զիվերի և Տքդ. Զալեանի միշտացու Տեղ. Սր. ին կոկորզը ճեղքել, և հսն անցած հաշիւս ները զուրս հանել, ապա հականեխուած Վարչութիւն մը պէտք է ընտրել, արդի Վարչութիւնը խորունկ տեղ մը թաղելէ վերջ, և ջանալ որ նոր Վարչութեան մէջ կախուած մարդիկ չը դանուին, այսինքն Վարչութիւնը անկախ ըլլայ: Վերջապէս պէտք է ընտրել մարդիկ որոնք ոչ թէ ազգէն, այլ ազգը իրենցմէ ակնկալութիւն ունենայ, և պէտք է աշխատիլ որ Վարչութիւնը մեծ մասամբ կիներէ կազմուի, որպէսզի դիւրաւ կարելի ըլլայ կարգի դնել տակնուվրայ եղած աղդ. գործերը. ատել վերջ պէտք է արդիւնքին սպասել:

«Դիտակ», 1927 Մարտ 7

ԱՐՄԱՆԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԸԼԼԱԼ Կ'ՈՒԶԵ,

ԲԱՅՑ ՁԻ ՅԱԶՈՂԻՐ

«Իգտամ» Հայոց Պատրիարքի ընտրութեան մասին կը դրէ. «Հայերը որոշած են Պատրիարքի ընտրութիւն կատարել, վերջ տալով Տեղապահ Տ. Գէորգ Արուանեան եպուկ. ի ոլաշտօնին, որուն օրինական շրջանը անցած է ո՛չ թէ ամիսներէ, այլ տարիներէ ի վեր: Այս որոշումը զանազան պատճառներէ ծնունդ առած է, այսինքն Հայերը պէտք տեսած են այս որոշումը տալ իրենց կրօնական և համայնքային դորձերուն ազգեցութեանը տակ: Տեղապահ Արուանեան եպուկ, այս անդամ ալ Պատրիարք ընտրուելու համար զանազան ձեւերով դորձունելութիւն

ցոյց կուտայ, բայց հայ մտաւորականները կ'ընդուիման յիշեալին ընտրութեանը:

«Հայ մտաւորականները կը խօսին նաև որբերույատկացեալգումարներուն և հասոյթներուն մէջ ի գործքրուած զեղծումներուն վրայ և կը պահոննջեն որ անպատճառ ուրիշ մէկը ընարուի Տեղապահն, ու այս մտօք պատրաստութիւններ կը տեսնեն: Մեր օտացած տեղեկութեան համեմատ, Պատրիարքութեան ընարելի պիտի ներկայացուին նախկին Պատրիարք Արշարունի, Գումագաբուի գրսի քարոզիչ Սարգիս, Տերայի քորոզիչ Նարգիս գոյեան և Դալաթիոյ քարոզիչ Գարեգին Խաչատուրեան եպիսկոպոսները: Առոնցմէ նախկին Պատրիարք Արշարունի Սրբազն Կալաթա Սէրայի վարժարանէն ելած է, լաւ թուրքերէն գիտէ, թրքական օրէնքներուն տեղեակ է և անցեալ մը չունի: Կ'ըսուի թէ Արշարունի Սրբազն ջերմ կուսակից մըն է որ Հայերը անկեղծօրէն ապրին թուրքերուն հետ: Հետեւապէս կ'ենթագրուի որ յիշեալը ընտրուի Պատրիարք»

Արսլանեան այս անգամ ալ ամեն հնարք ի գործ կը գնէ Պատրիարք ըլլալու կամ գոնէ տեղապահական պաշտօնը տեւականացնելու համար, բայց չպիտի յաջողի այս անգամ եւս:

ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԽՆԴՐՈՅՆ ԱՌԹԻՒ

Ընթերցող մը հարցուցիր է «Մարմարա»ի «Յուշարար»ին թէ երբեք պատռհած է որ ժողովուրդը գտնենկեց ընէ բարձրաստիճան հոգեւորական մը:

«Յուշարար» հաստատելու համար թէ պատռհած է, կը յիշատակէ իրը 900 տարի առաջ Խոնցի Գէորգ Պաթողիկոսի գահընկեցութիւնը, ժողովուրդին պահանջումով:

Այս գեղքը բաւական հին է: Մենք յիշենք 19րդ դարուն մէջ պատահածը, 1867ի միջոցները. Զատկի մը կիթումի երեկոյին. Մայր Եկեղեցւոյ մէջ, ի ներկայութեան Պօղոս Պատրիարքին, երբ պատարագիչ քահանան, Կաթողիկոսի անուան յիշատակութենէն յետոյ, Պատրիարքին անունը պիտի յիշէր. ժողովուրդը ձայն կը բարձրացնէ յանկարծ... «Զյիշուի... չյիշուի» պոռալով:

Յիշատակութիւնը կը գագրի, Պատրիարքին վրայ մարելիք կուգայ: Թիւերը կը մանեն: Պահարանին դըռնէն դուրս կը հանեն և կը աանին Դպրաց Դասուն սենեակը, ուր կը ստորագրէ իր հրաժարականը:

Յետ Զատկի, ժողով կը գումարուի և Տեղապահի ընտրութիւն կը կատարուի:

Նորագոյն ժամանակի մը մէջ ալ 1927ին, ժողովուրդը, ինչպէս կը յիշէ «Յուշաքար», վար առաւ Տեղապահ մը, որ ուրիշ մէկը չէր, այլ նոյն ինքն ներկայ Տեղապահը: Ամօթ այն եկեղեցականներուն որ պաշտօնանկը բերին նորէն դործի գլուխ դրին, հակառակ ազգին կամքին, մանաւանդ որ ժողովով ու գատապարտուած մընէր ան:

Այսպէս դատապարտիալի մը անունն է որ կը յիշատակին սուրբ և անմահ Պատարագի պահուն, արձակ համարձակ, առանց նեղուելու, առանց խոճանարուելու, ունահարելով եկեղեցւոյ կարգ կանոնը և դարաւոր աւանդութիւնները:

Այս եկեղեցականներու դանձանակներուն և պնակներուն մէջ ժողովուրդը տասնոց ձգելու չէ և ոչ ալ իբր տաներէց տուներէ ներս առնելու է զանոնք: Թերեւս այս կերպով միայն անոնք զգաստանան եւ սկսին յարգել ժողովուրդը, իրենց հոգեւոր կոչումը և Եկեղեցին:

Յ. Գ. Փ.

ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ

ինչո՞ւ կը վարկարեկեն Նարոյեան Սրբազնը, կը
հարցնէ «Մարմարա»։

Կարճ պատոսխան։

—Որովհետեւ այդ վարկարեկողները ամէն բարոյա-
կան զգացումէ զուրկ վարնոց բազգախնդիրներ են, և
կը կարծեն բարձրացուցած, որբացուցած ըլլալ իրենց
կուռքը, Արսլանեանը, անուանարկելով ժողովուրդէն
սիրուած, յարգուած լուսահողի Նարոյեան Սրբազնը։
Բայց զուր ջանք, անօդուտ վաստակ։ Ժողովուրդը իր-
կարծիքը, պատմութիւնն ալ իր վճիրը վազուց կազ-
մած է, երկուքին ալ մասին։

* * *

«Պատրիարքարանի Կրօն, Ժողովոյ աթոռներու վրայ
բազմող լծակից եղբայրներս ի՞նչ կը խորհին», կը հար-
ցնէ միամտարար Հմ. Ծ. վրդ. Պախթիարեան «Մարմա-
րա»ի մէջ։

—Վարդապետ, կը քնանա՞ք կոր։ Զէ՞ք գիտեր որ-
ընդ։ Ժողովէն ընարուած Կրօն։ Ժողովը, Ընդ։ Ժողո-
վէն ՊԱՐՍՍԱՀԱՒԱԾը վերստին Տեղապահ ընարելու ան-
խոհեմութիւնը և հակօրէն արարքը զործիէ անմիջա-
պէս յետոյ, այդ ՊԱՐՍՍԱՀԵԵԼին կողմանէ պաշտօնանկ
հոչակուեցաւ, և այդ օրինաւոր մարմինը տկարամտու-
թիւնը ունեցաւ համակերպելու այդ ապօրէն և անհա-
խընթաց որոշման և գագրեցուց իր նիստերը։ Ընդ. Ժո-
ղովը զումարուելով՝ նոր Կրօն։ Ժողով կազմից արդիօք,
ուրկէ Ազգը տեղեկութիւն չունի։ Կրօն։ Ժողովոյ խօսքը
ուրկէ կը հանէք ուրեմն։

ԶԵՊԻՍԿՈՊԱՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՏՆԱՆ

Մեր աշխատակիցը, Պ. Փոլագաշեան հետեւեալ դը-
բութիւնը դրկեր է մեղ.

«Մարմարացէն կ'իմանանք թէ, Սպահանի չըջանի
Առաջնորդ կոստանեան չեպիսկոպոս և Թհհրանի չեպիս-
կոպոս Դրամբեան, որոնք իրենց հօտին դլխուն պատու-
հաս եղած էին, իրանի կառավարութեան վարուժի ո-
րոշումին համաձայն, զուրս հանուեր են երկրին սահ-
մաններէն, իրենց հետ տանելով իրանահյութեան ա-
նէծքները»:

Փափաքելի է որ վտարման նոյն պատիւին արժա-
նանան ամէն ուր որ կան անօրէն և անաստուած չե-
պիսկոպոսներ, գատուելէ և օրինաւոր Կրօն, Ժողովոյ-
մը կողմէ կարգազուրկ հոչակուելէ, և Պատմական Ատ-
եանի մը կողմէ ալ գատուելէ ու գատապարտուելէ յետոց
սակայն:

Անոնք պէտք չէ որ անպատիտ մնան, պէտք չէ թու-
զու որ հանգարաօրէն մարսն անխղճօրէն իւրացուած-
ազգային թանկաղին զոյքերն և փարթամ զումարներ։
մեղսակցութեամբը և զործակցութեամբը անօթիներու-
ի ի լիաս հանրութեան կեանք վարելու վարժուած ան-
խղճ արարածներու։

Դրախտաբար կոստանեան և Դրամբեան չեպիսկո-
պոսներ առանձին չեն և իրենց օրինակին հետեւող ու-
րիշներ ալ կան, նոյնիսկ գերազանցողներ։

Ցաւալին հոն է որ այսպիսիները շատ անզամ պաշտ-
պանութեան կ'արժանանան և կողմնակցութիւններ կը
վայելին։

Համախ, Համակեղեցի, այսպէս ուր կը զլառըիս զա-
մվէժ։

Յ. Գ. ԺԱԼԱԳԱՇԵԱՆ

ԽԱՐԲԵՐԴԻՆ ԲԵՐՈՒԱԾ ՄԵԾ ԱԻԵՏԱՐԱՆԸ

20000 ԵՀ ՓՈՔՐ ՍԻԵՏԱՐԱՆԸ 5000 ՊԵԿԻ ԳՆԱՀԱՏՈՒԱԾԸ ԵՆ

«Կը լսենք թէ Խարբերդէն բերուած եկեղեցապատճան գոյքերէն Ապուչիխի եկեղեցիին պատկանող մեծ Աւետարանը՝ ըստ մասնագէտներու կ'արժէ 20,000 ոսկի, իսկ փոքր Աւետարանը 5000 ոսկի»

«Կը պահանջենք որ այս թանկազին գոյքերն ալ Օհանեան եպսկ.ի զմբուխտ մատանիին և Ս. Յակոբայ աղամանդակուռ Աջին և ուրիշ թանկազին աւանդներու բախտին չենթարկուելու համար, Քաղ. և Կրօն. Ժողովները և Տնտես. Խորհուրդը տէր կանգնին անոնց և իրենց կողմէ կազմուած խառն մասնախումբի մը կնիքով պահել տան զրամատան մը մէջ» Կը գրէր «Ժամանակ» էր 20 Փետր. 1927 թիւին մէջ:

Ի վերջոյ, ի՞նչ եղած է այս խնդիրը. ո՞րու քով մնացած են այդ թանկազին հնութիւնները:

* * *

Հաւառուի ազրիւրէ կը լսենք թէ Թոքաթլեանի ծանօթ լոգարանները որ 150,000 ոսկիի ապրանք պիտի ըլլոյին և Կալուածոցը պիտի ստանձնէր ըլլալիք ծախքին մէկ երրորդը, 40-50,000 ոսկիով պիտի շինուին, անգլիական ճարտարական հաստատութեան տեղ՝ սերպ հաստատութեան մը հետ պայմանաւորուած ըլլալով Թօքաթլեանի վարձակալը: Այդ լոգարաններ երեք տարւան մէջ պիտի շինուին և աղգին կողմէ ընտրուած ճարտարապետներ քննելով ի՞նչ զին որ գնահատեն, մէկ երրորդը պիտի վճարէ աղգը, տասը տարուան մէջ տարեկան վարձքէն իշնելով,

ՅՈՎՀ. ՇԱՀԻՆԳԱՅԱՅԻ ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ,

ԳՐԾԸՆԿՑՈՒԹԵԱՄԲԸ ԳԵՐՈԳ ԱՐՍԼԱՆԵԱՆԻ

Ծանօթ իրաւադէտ Պր. Լութֆիկ Գույումճեան աշ-
պաղբութեան յանձնած է արժէքաւոր ուսումնասիրու-
թիւն մը, «Հայ Համայնքային Անցուգործեր» անունով,
սրմէ կարեւոր համարեցինք արտազրել հետեւեալ հատ-
ուածը (էջ 54)։

«Խղճի պարտականութիւն մը ունիմ յայտարարելու-
թէ, Յուժնաննէս Շահինդայա՝ իր դերին մէջ անյոզգոզգ,
երբեք համարձակութիւնը չը պիտի ունենար, զոնէ եր-
կեղեցիէն ներս, բանկալին անտուկին վրայ զէնքը զնե-
լով՝ ասպարէզ կարդալու հաշուեպահանջ ընկերներուն,
քարձրադադակ դոչելով. «Ո՛վ ո՛ քաջութիւն ունի, թո՛ղ
ներս հրամմէ», եթէ անուզդակի չի քաջալերուեր Լու-
սաւորիչ Եկեղեցւոյ քարոզիչ Գէորգ Արք. Արալաննեաննէն
ուասոր հաւանութեամբը հրաւիրուած Ոստիկանութենէն։

«Ո՛վ չը զիտեր Շահին Դայային՝ Եկեղեցւոյ հասու-
թարեր կալուածներու եկամուտներուն գրաւումը, ան-
պատասխանատու մսխումները, սանձարձակ դործունէու-
թիւնը, որոնց ի տես, Քարոզիչ Սրբազնը լիառատ
թոշակները կանոնաւորաբար ու մէկ քանի ամսական-
ներն ալ կանխիկ ըլլալով կը գանձէր, մատաղագներով
միասին։

«Թերեւս այս էր գլխաւոր պատճառներէն մին ու
գլխաւորը, Քարոզիչ Սրբազնին համակերպութեան և
համազորձակցութեան Շահինդայայի հետ»

Էր յանձնաբարենք մեր Ասիւծապատումնի և ներկայ
«Զեղծումապատումնի ընթերցողներուն, կարդալ նաև
կութֆիկ Գույումճեանի խիստ Հանաքրքիր հրատարա-
կութիւնը՝ «Հայ Համայնքային Անցուգործեր»ը։

* * *

 Զերժուղիս կը յանձնարարա-
րէնք նաև հետեւիլ Տօք. Շահ-
նազարհանի՝ համայնքային
արդի խնդիրներու վրայ ա'յն-
քան գիտակցօքէն և գոտուա-
ցիօքէն զրած հիւթեղ եւ
նիւթեղ յօդուածաշարքին՝ ազ-
գոգուա «Մարմարայի մէջ»:

(Տօք. Շահնազարկան)

ՈՐԲԵՐՈՒՆ 4-500,000 ՈՍԿԻՆ

Մանօթ բարեսէր հայ վաճառականի մը՝ Տիար Յո-
հաննէս Փափազեանի հետեւեալ զրութիւնը կը յանձնենք
պատկանեալ մարմիններուն ուշագրութեանը։

Լրագիրներու մէջ կարդացինք թէ Քաղ. Ժողովը
մասնախումք մը կազմած է Թօքաթլեանի ներկի և պայ-
մանագրութեան խնդրոց մասին քննութիւն մը կատա-
րելու համար։

Զարմանալի է որ Քաղ. Ժողովին անդամները և առ-
միսէ ի վեր գեռ նոր կ'արթնան իրհնց քունէն և Թօ-
քաթլեանի խնդրին քննութիւնը կը յանձնին այն ան-
ձերուն, որ նախորդ Քաղ. Ժողովին անդամակցած են-
իրաւ է թէ անոնք Թօքաթլեանի ձախորդ պայմանագ-
րութիւնը չեն ստորագրած, բայց բողոքով աւ չեն եղած
և գիտողի գիրքին մէջ մնացած են, որպէսզի մի՛ զուցէ-
զ. Թօքաթլեանը կամ անոր ներկայացուցիչը վշտացնեն-

Կը հարցնեմ Քաղ. Ժողովին թէ ինչո՞ւ բոլորովին Հեղոք անձերէ չկազմեց Քենիիշ Մասն սխուժբը, ինչ որ շատ կարեւոր է ազգին շահուն հայաբ:

Եզրայրնե՛ր, որ սէր Աստուծոյ, ի սէր սրբերուն և զազթականներուն, մէկ կողմ զրէք կողմնակացութիւնը և աղղին զործը նկատեցէք իրրիւ ձեր անձնական զործը: Մե՛զք է որ այսպէս ամիսներ կ'անցնին, մինչ անդին ճէք որբերը ու զազթականները կը տուայտին անօթի ու խեզն զիձակի մէջ և մինչ խեղճ Խնամատարութեան պատուական անդամները շուարած վիճակ մը ունին, խորհելով թէ ի՞նչպէս պէտի կրնան որբերուն օգնութեան հասնի ձմեռը չսկսած:

Ահա՝ ունինք երկու պատուական Խորհուրդներ, Տընտեսականը և Ուսումնականը, որոնց ուզգամիւ և անաշառ անդամները իրենց զործին ու պաշտօնին զիտաւ կից ըլլալը ցոյց տուին բազմաթիւ առիթներով: Ինչո՞ւ Քաղ. Ժողովը չօդտուիր անոնց անաշառութենին և առոնցմէ ընտրուած մասնախուժբի մը չի լցանձներ Թօքաթլեանի խնդրին քննութիւնը:

Կը հարցնեմ Քաղ. Ժողովի անդամներուն որ եթէ Թոքաթլեան պանդոկը իրենց անձնական սեփականուն թիւնը ըլլար, չաքաթ մը, որ մը կը ձգէին որ այն ձաւ խաւեր պայմանագրութիւնը կնքուէր և շարունակուէր: Արդիօք միջոցներ չեի՞ն խորհնոր որ այդ չենքը կարելի եղածին չափ շատ հասոյթ բերէր: Ասկէ առաջ ըսինք որ եթէ այդ պանդոկին տեղ վաճառառուններ շինուին, քառապատիլ աւելի հասոյթ ձեռք կը բերուի և իր օրինակ յիշեցինք Արբանամ փաշայի նախորդ քիւտպին ներքեւի վաճառառունները:

Ինչո՞ւ Տնտես. Խորհուրդի անդամ Տիար Սարաֆեանի տեղեկագիրը ամիսներէ ի վեր մէկ կողմ զրուեցաւ: Քաղ. Ժողովը պարզ աղջայինի մը բողոքն անկամ նկատի առնելու պարտաւոր է, եթէ անոր բողոքը ազգին շահերուն ճետ առնչութիւն ունի: Ի՞նչպէս կ'ըլլայ ու-

բեմն որ պաշտօնական մարմինի մը մէկ անդամին կողմէ ներկայացուած եւ իր ընկերակիցներուն կողմէ ընդունուած և իւրացուած ամբաստանագիր մը ամիսներով անհետեւանք կը թողու և ի վերջոյ «այլ ընդ այլոց զրոյց» անունին տակ նկատի առնելու փորձ մը կ'ըլլայ: Քաղ. Ժողովին սեղանին վրայ ի՞նչ աւելի կարեւոր գործ կայ, քան Թօքալեանի խնդիրը, Մեր ժողովականներուն անփթութեան և անհեռատեսութեան հետեւանքով տասը տարուան մէջ 4—500,000 ոսկիի կորուստ մը ունեցան մեր որբերը: Այս գումարը իրենց փրկութեան դրամն էր:

Քանիս գրեցինք թէ Թօքալեանի հետ կնքուած պայմանագրութիւնը կրնայ ջնջուիլ, քանի որ չէնքը «մահլիւլ» է և օրին անուրդի չէ դրուած: Մեր Հանրապետական կառավարութեան պատրաստած արդար օրէնքոներուն ուժով կարելի է ջնջել որբերու եւ գաղթականոներու ի վեա կնքուած ամէն պայմանագրութիւն: Ինչու կեցեր ենք և գիմում չենք ըներ ուղղակի Անդարամեր Արդարասէր Վարչապետ Բամէթ Փաշային և դատական գործավարին մօտ, բացարելով թէ նախորդ Քաղ. Ժողովի անդամները որբերուն իրաւունքը ստնակոխ ըստած են 10 տարուան պայմանագրութիւն մը կնքելով այնպիսի պայմաններու տակ, որոնք մնասակար են որբերու և գաղթականներու օդախին տեսակէտով:

Ներկայ Քաղ. Ժողովի անդամներուն կը հարցնենք: «Ինչու կը տնտեսք ազգին շահը պաշտպանելու համար: Եթէ ձեր կալուածը ըլլար, այսպէս անփոյթ կերպով պիտի շարժէիք: Գիտցած եղէք որ «այն խորամանկ Բինկեանցի եպիսկոպոսը, որ կը նախագահէ ձեր նիստերուն, ձեզ ալ ազդին առջեւ վարկարեկ պիտի ընէ», ինչ պէս ըրաւ նախորդ Քաղ. Ժողովին անդամները: Բայց օր պիտի գայ որ, ազգը հաշիւ պիտի պահանջէ ձեզմէ, ինչպէս որ եպիսկոպոսէն:

Ուսումն. Ասորհուրդի պատուական անդամներէն մէկը անցեալ օր ցաւով պատմեց մեր վարժարաններուն և

ուսուցիչներուն անտանելի վիճակը, ինչպէս նաև որք ուսանողներուն ծայրայեղ կարօտութիւնը։ Ան ալ ինձի հետ տնիծեց այն բոլոր անձերը, որ ազգին կարեւոր մէկ կալուածը լաւ չմատակարարելով, նիւթական մեծամեծ կորուսաներու պատճառ եղան»։

Նոր Քաղ. Ժողովի անդամներն ալ վաղը միեւնոյն անէծքին ևնթակայ պիտի ըլլան, քանի որ 7 ամիսէ ի վեր չարժելիք խնդիրներով զրադեցան ու երեսի վրայ ձգեցին Թօքաթլեանի պանդոկին պէս կարեւոր խնդիր մը եւ հիմակ որ իրք թէ նկատի առնել կ'ուզեն, Խընդորին քննութիւնը չեն յանձներ անաշառ և չէզոք անձերու։

Իրեւ եղրակացութիւն կը պահանջեմ որ,

Ա. — Անմիջապէս չէզոք և անաշառ անձերէ քննիչ մարմին մը կազմուի և նախ դիմում կատարուի Պ. Թօքաթլեանի մօտ ու որբերուն իրաւունքը պահանջուի անկէ։ Հակառակ պարագային կարող և պերճախօս փառարան մը զրկուի ինկիւրի, 4—500,000 ռոկիի իրաւունք մը փրկելու համար։

Բ. — Եթէ կալուածոցին կամ Քաղ. Ժողովին անդամներէն մէկը չուզեր Թօքաթլեանի հետ գէշ մարդ ըլլաւ, թո՛ղ անմիջապէս հրաժարի, որպէսզի իր տեղը անաշառ ու որբասէր անձ մը ստանձնէ այն պարտականութիւնը որ նուիրական է։

«Ժամանակը 1.12.1926ի թիւն

ԿԸ ՊԱՀԱՆՁՈՒԻ ՊԱՏԺ. ԱՏԵԱՆԻՆ ՅԱՆՁԵԼ.

ԹՕՔԱԹԼԵԱՆԻ ԱԶԳԱՎԱՆԱՍ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ
ՊԱՏՍԱԽԱՆԱՏՈՒԵՐԸ

Խումբ մը ազգայիններ երէկ Քաղ. Ժողովին յանձնեղին հետեւեալ խնդրագիրը։

Թօգութիւն պանդոկին համար անցեալ 14 Սեպտ. 924 թուականին, նախորդ Տեղապահ Տ. Գէորգ Ա. Արուսանեանի և Պ. Մէտովիչի ստորադրութեամբ կնքուած, վաւնրացուած պայմանագրութիւնը մէկուկես տարի իրք կորուած ցոյց տրուելէ ու լոգաբանները և ներկի պայմանագրութիւնները ընդունել տալէ վերջ, վարձակուութեան արդ պայմանագրին մշջանդ հանուիւը կը նշանակէ թէ նախորդ Տեղապահ Արբաղնը աղգին կողմէ յայտնուած զստահութիւնը չարաչար զործածած է, ինչ որ ցաւով տեղեկացանք հայ թէրթէրէն:

Այս խնդրոյն մասին տեսլի հետաքրքրուելով և պրագումներ կատարելով վերահսու եղանք օրինական առաջարկութեան թէ «ճէզա»ի տեսակէտով այս պատժական դործին միւրուրի զէմանը մօտալուած է և այդ ժամանցումը 14 Սեպտ. 1927 թաւականին կը լրանայ: Բնուեւաբար, քանի որ աղգային անյետաձգելի և բացայացա իրաւունքները վտանգուելով ոչնչանալու ապանալիքին ներքե կը գտնուին, իրը, նախանձախունդիր աղգայիններ, մեր բազմաթիւ համախոհներուն կողմէ պարտաւորուեցանք Պատկ. Ժողովիդ լուրջ նկատառման յանձնելու այս կարեւոր պարապան, խնդրելով որ նթէ Թօքաթլեանի հետ եղած աղգայիւս կարգադրութիւնները փոխագարձ հաւանութեամբ և աղգային շահերու տեսակէտին համաձտյն չը զեղծուին եւ վնասները չզարժանուին, հաճիք պատժական տաեանի մօտ հարկեղած օրինական դիմումը անյապազ և առանց ժամանցումի կատարել, բարձր պահելու համար Պատկ. Ժողովիդ աղգեցութիւնը աղգին մէջ և միւնույն տաեն տեղի չտայ որ այսպիսի կենսական խնդրի մը կարգագրութիւնը ստանձնէ ո՛ եւ է աղգ. անհատ, Պատկ. Ժողովիդ ընթացքէն արգարապէս սրանեղելով:

Լիբայոյ ըլլալով թէ Պատկ. Ժողովդ անմիջական և կտրուկ կարգագրութիւն մը պիտի ընէ, կը փութանք մատուցանել մեր խորին յարգանքները: (Սագ. ները:)

* * * Կը լսենք թէ Քաղ. Ժողովը իր երէկուան նիստին մէջ նկատի առնելով այս խնդրագիրը, թինիչ Յանձնաժողովին ուսումնասիրութեան յանձնած է զայն:

29.—	Գանձ իրազիտեկան 300 պատկերներով.	100
30.—	Հայելի վարուց և Յառաջդիմութեան	25
31.—	Համբ Աշխարհապոյցիք. Հատր	10
32.—	Խանացուցակ. Խսթանպուլի 600է աւելի խանացուցակ իմաստար Ցուցակը	25
33. Méthode facile pour apprendre la Langue Arménienne. No. 1 Syllabaire et Petites Lectures.		50
34. — The Easy Method of Learning the Armenian Language. No. 1. Armenian Primer and Little Reader.		50
35.— Nouveau Syllabaire Illustré de la Langue Française. 1er Livret		25
36.— Առաջապահութիւն և Անդական Կանոնք Յօդախտական անոց Թրգմ.		50
37.— Նիւթ. Հանդէս Բանասի. Ուսումն. Մկրտչկ.	120	
38.— Ճիղուիթներու Ընկերութեան Լիակատար և Ժամանակագրական Պատմ. Թրգմ.	50	
39.— Քնար Հայետեկան		200
40.— Կողով մը Ելակ. Մանկ. Թատր. Թրգմ.		50
41.— Զութականար Փոքրիկ Աղջիկը. Մնկ. Թատր.		30
42.— Ծաղիկ. Շաբաթաթերթ գրակ. գիտ. բնոփ. Մանկվրժկն. Ա. Տարի. 1890-91. Կզմ.		300
43.—	Բ. « 1891-92. «	300
44.—	Դ. « 1892-93. «	200
45.—	Դ. « 1697, Վեցամս.	750
46.— Գարուն. Ազգ. Քղակ. Գրկն. 1909.		60
47.— Մելու. Շբթթերթ Ազգ. և Երական. 1928:		100
48.— «Մէջնուի». Նոր Այբբենարան Պատկերգրդտ		50
49.— Ակն որի մը Մելքիս Մուրատեանց Արքիպսի. ի գ. բծո. Նկութեան ցուրց. Կը պարունակէ նաև լեռ մել. Պատին Շբթթերականին զէմ Մուրատեան գի նշանաւոր «Պատասխանիցին ամբողջ բնա. գիշը».		50
50.— Առի. Ճագստում Պաշտօնանկութիւն պարսա. ւանաց գո Եղիզ.		50 ՄՏՀ.

17

ՏՊԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏ Ի ՄԷՀ

Ընտանիքին Գոհար Գիրքը, Պահպանելու համար Ա-
ռողջութիւնը, Բարւոքելու համար Ցեղը: Թարգմ.

Տիեզերքի Գիտութիւնը:

Պատմուածքներ: Օրուան դէպքերէ Ներշնչուած:
Փունչ մը Յիշատակներէս և Տպաւորութիւններէս:
Քննական Ակնարկներ Գրական մարզի մէջ:

Նոր Աշխարհագրութիւն Տարր. Դասընթադրի:

Պղտիկներուն համար զուարձալի և Նրահանգիչ Պառ-
մութիւններ, Մանր Թատերախաղի, Զրուանք Մե-
նախօսութիւններ և Արտասահնութիւններ:

Խօպէնսօնի ճշմարիտ պատմութիւնը:

Մեղմի. — Ա. Գիրք Մայրենի լեզուի:

Գանձ Նրահանգիչ և զուարձալի մանրավեպերու:
Նիւթեր Յիւզանդահայ Պատմութեան:

Թաղականապատում. երգիծակ. Նկարագրութիւն:

Առղջապահութն. վարժարանաց և Ժողվրդ. համար.

Ամէն Մարլու զիտնալու բաները

Հայ լեզուի Յերակտնութեան պատմութիւնը:

Անիծապարու կղեր:

Վա՛խ Հայ Լեզու:

Առղջապահութեան Գաղտնիքը. Թրղ.

Առղջո՞ն. Ա. Մանկութեան. Թրղ.

Տիկինը Հիւր կ'ընդունի, Մանկական Զուհչու:

Յօդուածներս 1880—1950,

Հայ Մեկենասք:

Հին օրեր և հին դէմքեր:

Méthode facile pour apprendre la langue Armé. No. 2

Ի Զ Ե Ա Ի Ն

Բեմիամին Հօրեղորորդիս. — Ձրան տանոյ Բառզիրի:

Հասցէ Յ. Գ. Փալագաշեան, Խոթանպուլ, Ֆերիզիդ,
Պիլեզիկի Փողոց թիւ 16

